

7623

891.99

F-92

1914

3011

ՇԱԲԺԱՊԱՏԿԵՐ

(ԿԵԱՆՔԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԸ)

-
1. ԽԼՈՒԱԾ ՇԱՂԻԿԸ. — 2. ՆԵՐԿԱՐԱՐԸ . . . — 3. ՊՈՒԹՐԻԿԸ. —
 4. ԴԱԳԱԼԻ ՄԸ ԱՌՁԵՒ. — 5. ՍԱՅԹԱՔՈՒՄ. — 6. ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ
ՆԱՄԱԿԱՆԻ. — 7. ՄՈՐ ԿԱՐՈԾԸ

ԳՐԵՑ

Վ. Գ. ԲՐՈՒՏԵԱՆ
[ՀԱ.ՀՆՈՒՐ]



891.99

F-92

ԱՐԵՔՍԱՆԴՐԻԱ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԳԱՍՏԱԳԱՆ

1914

2013

891.99

-92

13

ՇԱՐԺԱՊԱՏԿԵՐ

(ԿԵԼՆԻՔԻ ՏԵՍԱՐԱՆՆԵՐԻՆ)

ԺՈՂՈՎՐԴՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՐԵՑ

Վ. Գ. ԲՐՈՒՏԵԱՆ

[ՇԱՀԱՊԻՐ]



891.99

F - 92

ԱՆԵՔՍԱՆԴՐԻԱ
ՏՊԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԱՍՏՈՎԵԱՆ

1914

ԿԱՂԱՆԴՉԵՔՍ

ԵԳԻՊՏԱՆԱՅԻ ԳԱՐԱԿՐԵՑԻՆ

ՄԱՅԻՍ 1913 թ. 10 օշ.
[Տարբառ]



18895-899

ԽԼՈՒԱԾ ԾԱՂԻԿԸ

Հինգ տարի առաջ դպրոցական միեւնայն գրասեղանին վրայ կողքի նստած կ'ուսանէինք:

Կայտառ, կարմիր երեսներով, յաղթանդամ՝ պատմնի մըն էր Վահրամ, որուն առողջ ֆիզիքականին միացած կատակարան սրախօսի մը ամեն յատկութիւն, իր շուրջն համակիրներու մեծ շրջան մը ստեղծած էր:

Կը սիրէինք զինքն ու իր ներկայութիւնը: Մեր գոլոցի աղն էր ան: Մանաւանդ ինձի հետ մտերմութիւնն անքա՞ն յառաջ տարառ՝ որ տօնօրեայ կարձ արձակուրդներու իրենց տանը հրաւիրեալն էի:

Հայրը Ք. . .ի մէջ մանուփաթուրայի վաճառական, համեստ ու պատուաւոր համբաւ մը չինած էր, և որուն ապագայ յաջողութիւններն ալ միակ որդուսն՝ Վահրամի՝ բարի կամ չար ընթացքէն կախում պիտի ունենային: Այդ պատճառաւ նիւթական ու բարոյական զոհողութիւնք բնաւ չէր խնայեր իր զաւակն օժտելու համար անհրաժեշտ կրթութեամբ ու դաստիարակութիւնով:

— Ի՞նչ կարեւորութիւն ո՞նի դրամը, բաւական է որ Վահրամը մարդ ըլլայ. կը յարէր շատ անդամ, երբ խօսակցութիւնը անոր շուրջ կը գասնար:

Եւ արգարմ, Վահրամ ալ փոխադարձաբար աշխատելով, իր սամրողջ ոյժը նպատակին կեդրոնացուցած, դպրոցին մէջ նախանձելի յառաջդիմութիւն մը կը ցուցնէր:

Ը-788:

Հազիւ տարի ու կէս իր ամսկեղծ բարեկամութիւնը վայելած էի, անակնկալ պատճառներ ստիպեցին զիս հեռանալ թուրքիս հաղէն: Թղթակցութիւնն ալ ակամայ ընդհատուած էր երկուքիս մէջ:

Սահմանագրութիւնը ճամբարգութեան կապանքները խղելով հայրենիք վերագարձի միջոցիս Վահրամին ալ այցելել ուղեցի: Ուքան միծ եղաւ զարմանքու և ուրախութիւնս, սակայն, երբ հայրը իմացուց իրաւաբանութեան հետեւելու համար զաւկին Եւրապտ մեկնած ըլլալը:

— Շատ ջանացի համսկել որ այդ գաղափարէն հրաժարի և առեւտրական սապարէզն ընդգրկելով իմ գործերս ալ թեթեցնէ: Խօսելուս չանոաց. պնդեց իր սրոշումին վրայ յամառութեամի: Ահագին, պիւտձէէս բարձր զնողութիւններով կատարեցի փափաքը, գուցէ փատարան ըլլալու սահմանուած է. խօսեցաւ հայրը հետաքրքրութեանս գոհացում տալով:

* * *

Այս տարի Դեկտեմբերի սկիզբներն էր: Դիպուածով, օր մը սրճարանի մը մէջ Վահրամին համսկայելու անակնկալն ունեցայ: Նիհարցա՛ծ, մորթը սոկորներուն փակած, աշնան գալկահար տերմ մը կը ներկայանար լինծի:

Ճանչցայ զինքը, իր կորաքամակ այլանդակութեան մէջ իսկ, ու խանգակաթ ողջագուրումի ատեն չկրցի աչքերուս արցունքը զապել:

Ուրախութեան արցունք չէր ան . . . :

— Այս ի՞նչ վիճակի է, Վահրամ. եղաւ առաջին հարցումն, երբ ձեռքն ափերուս մէջ առած՝ յուզումով իրարու կը նայէինք:

Ամբողջ մարմինը ջղաձգութեամբ կծկուելով՝ գեղին

մորթին վրայ ամօթի շիկնում մը գծուեցաւ ու լոեց: — Ինչու չես խօսիր, Վահրամ, ակա՞ր ես, ո՞ր կողմդ կը ցաւի. կրկնեցի հարցումն, աւելի ուշադրութեամբ հետեւելով իր յուզին նոպաներուն:

Երկարատե ու խղդող հազ մը եղաւ հետաքրքրութեանս գոհացում տուող միակ պատասխանը:

Վայրկենապէս կռահենցի բարեկամիս ներքին քայրայումն ու աւերը, զինք լոփող բուն կրակը: Իր նախկին ասող կազմը սակայն, մտքիս մէջ այնքա՞ն պայծառօրէն քանդակուած, երբէք չէի կրնար հաշտեցնել այդ անողոք հիւանդութեան հետ:

Թոփախս եր . . . :

— Վահրամ, սիրելի՛ս, ի՞նչ ծայրացեղ պատճառաներ քեզ այս տիսուր վիճակին հնթարկեցին և այսքան շուտ. ո՞ւր թողուցիր նախկին ասուգութիւնդ. ինչու չես կատակարաներ:

Խեղճ պատանիին աչքերուն մէջ յորդահոս արցունքի լիներ կազմուեցան: Խօսելու փորձ մ'ըրաւ. բայց տիսրագուշոկ հազը կրկին կոկորդէն արգիլեց: Յետոյ քիչ մը հանգչելով՝

— Ա՛խ, երանի՛ թէ հօրս խրատներուն անսաւով Եւրոպուն չերթայի. Խօսեցաւ հեւքուս ու գողգղացող ձայնով մը, — և կամ գէթ հօն զիս բարյապէս հետապնդող բարերար քայլեր գտնուէին: Հայրիկս զօնէ մտածելու էր այս պարագան: Երիսասարդ ենի՛ վերջապէս . . . շարսնակեց, իրը իր նախկին ու հաւատարիմ մտերիմը, մանրամասն պատմելով իր գժբազգութեան արգահտուելի պարագաները . . . :

Գթացի վրան. մեղքցայ իր ծաղիկ հասակը. այլևս խրատականի ու գարմանի ժամն անցած էր սակայն, աւա՛զ . . . :

— Ես ի՞նչ գլանամ, երիտասարդ ենի վերջապէս . . .
տան մը մէջ «բանախօն» էի . . . հաճոյամու ընկերներու
կողմէ անդի՛ոտկյաբար առաջնորդուեցաց անբարոյու-
թեան լպիւշ սամուռտէն գէտի ի վար՝ ուր մահը ինձի
կոպասէր . . . Զգուշացնող մէկը չի կար: Բժիշկներն
զիս քննելով յանձնաբարեցին եգիպտաս գալ: Արդեօք
հոս մահը կը գարմանուի՞ . . . կը խօսէր ապաշտի անօ-
գուտ արցունքներով:

Երիտասարդ ենի վերջապէս . . . :

Ահա արմատն ու պատճառը գժոխային ախտին:

Հոն, Եւրոպայի մէջ, ուր ամեն ապատութիւննե-
ներու հետ անբարյականութիւնն ալ խօլարձակ ու
անարգել կ'արշաւէ, խեղճ Վահրամի անարատ որտին
ու կայտառ մաքման մէջ ալ ներարկելով իր մահահառ
թոյնն ու գերեզմանաբոյրը, թոքախտի ահուելի ախտավ
վարձատրած էր զայն, և ծծած ու քամած անոր կեն-
դանական սոզմելը . . . :

Ի զուր կը ջանայի անոր մաքէն ջնջել հեւինե երա-
գող մոհուան մօտալուտ ուրուականը. ի զուր կը փոր-
ձէի մխիթարել զայն. միշտ կը կրկնէր յուսահատաի աշ-
ղեկուր չեշտերով.

— Կը մեռնիմ եռ, բայց ծնողքը, հայրս ու գժբաղդ
մայրս. ամոնք ի՞նչ պիտի զգան . . . :

Եւ իրօք ալ, քանի մ՞օր վերջ, կաղանդի գիշերը,
երբ ամեն ոք նոր տարի մը թեւակոխած յաջողու-
թեանց շղթան կ'երազէ, Գերմանական նորակառոյց հի-
ւանդանոցին մէջ՝ ուր գացած էր խնամուելու, իր նախ-
կին հրացայտ ու մգտուն աչքերն՝ արցունքով թըր-
ջուած համբոյրիս տակ յաւիտենապէս վիակելու գժնէ
իրականութիւնն չարացքօրէն ինձի վիճակեցաւ:

— Դժբաղդ օրինակս պատկերացուեր, գրէ՛ թեր-

թերու մէջ. գրէ՛, որպէս զի հայրեր իրենց զաւակն օսար
երկիր ուսանողութեան դրկեղէ առաջ զայն բարոյապէս
հետապնդող պաշտպանելու զմենք. իսկ ուսանողն ալ չիսար-
ուի, հեռի ապրի դեպի մահ առաջնորդող թնկերական ա-
պականեալ շրանակիներ . . . Ծնողքս մխիթարելու գըժ-
ուարին բաժինն ալ քեզի կը յանձնեմ, սիրելի՛ ընկեր,
մահուանս արգահատելի պարագաները մի՛ յայտներ
անմոց ու նամակավդ հրաժեշտի սիրակարօս համբոյր-
ներս զրկէ . . . Ասոնք եղան իր յետին խօսքերը երբ
հոգեւարքի մնարին քով ծնրագրած լուռ ու մունջ ար-
ցունքներս կը խեղդէի ափիս մէջ:

* * *

Գագաղին հետեւող միայն ես կայի: Ու հան, ար-
մաւենիին տակ, համբոյրիս ու արցունքիս հետ ցուրտ
հողին յանձնեցի Խլուած Ծաղիկը, որ աւաշ, շատ կա-
նուիս կ'երթար իր ափ մը հողի բաժինը գրաւելու՝ երբ
ծնողքը, բարեկամներ ու աշխարհ իրմէն անակնկալներ
կ'ապատէին . . . :

Տխուր յիշատակ մըն ալ աւելցաւ որտիս մէջ: Գե-
րեզմանէն վկանիպար ու թախծոտ վերագարձիս յաճախ
կը կրկնէի տարաբազզ երիտասարդին խօսքերը.

— Երիտասարդ ենի վերջապէս . . . :

Հէ՛զ «Խլուած Ծաղիկ», քանի՛ ծնողքներ արգեօք
պիտի սթափին, ողջամիտ պիտի գտանան ըմբռներու
այդ գոհար խօսքերուդ խոկական իմաստը: Քանի՛ երի-
տասարդներ արգեօք պիտի խրատուին գժբաղդ օրի-
նակէզ, հէզ զոհիդ կտակէն . . . :

Երիտասարդ ենի վերջապէս . . . :

→————→

ՆԵՐԿԱՐԱՐԸ...

Մանկութեան սովիչող երազի տարիներու էին։ Ամէն ի՞նչ հաճոյք կը պատճառէր, ցան ու վիշտ, թախիծն ու արտմութիւն գոյութիւն չունէին սպիտակ բառարանիս մէջ։ Հորձուանք ու ժպիտ միայն կը ալիրէր դէմքիս վրայ եւ խայտանք կը հոսէին անմեղունակ սրախավճիտ երակները։ Աշխարհ, իր անծանօթ ամբողջութեամբ, գրախտատեսիլ պարտէզ մըն էր. ուր սահեծուած թռչնիկ մըն էի միմիայն ճռուողէլու եւ զրունելու համար։ Մանկութեան երանաւէտ ու անդառնաւմ՝ տարիներ, երբ մարդու բաւատեսի աչքերավ ցնծութեան լուսամուտէն կը դիտէ զաշխարհ եւ գրախտին մէջ իսկ ժպիտին կը կառչի անդիտակ։

Կը սիրէի արեւծագի արփիաշող ճառագայթումին մէջ թիթեռնիկի նման թեւաթափել, ճախրել շուրջն երփներանդ ծաղիկներու, ծծել անոնց մեղբածորան հիւթը, արբենալ անոնց հոգեթով նեկտարէն եւ ապա վերագառնալով գալրոցական ձանձրացուցիչ գրանեղաններուն, չարաճճի պատկերներու նկարումով հաճոյանալ։

Յիշատակներ կան՝ կեանքի ծխածանէն առնուած եղական ու անմուանալի, որոնց տպաւորութիւնը յաւիտինապէս քանդակուած կը մնայ, գոյնը կ'ապրի՛ ցորչափ մարդու կենդանի է։ Յիշատակներ, անչնչելիօրէն գրոշմուած սրտերու վրայ, որոնք չեն պղասորուիր

կեանքի փոթորկայոյզ ալիքներէն։ Յիշատակներու փուլեր՝ ուրախ կամ տրտում երանգներ՝ առանց որոնց կեանքը կը դառնայ անտանելի, ձանձրացուցիչ ու տաղտկալի։

* * *

Դասատու մ'ունէինք։ Բարձրահասակ, ծաւի աչքերավ, խրսխս դիմագծով, բաց եւ լայն ճակատ մը ուր վիշտն իր ստուելոս հնձիուը ծալլած չէր գեռ, ծաղկախալի փասիկներով խորտ ու բորտացած երես մը որ սեփ սեւ մազերուն հետ պատկառելի դիփ մը կը ներկայացնէր, եւ որուն մէկ չեշտակի նայուածքն իսկ բաւական էր գասարանի փոքրիկ չարաճճիներու լոււթեան մասնելու։

Սրահին մէջ քալոծ ատեն դպրոցը կը գողգղար, խակ գաւազանը սեղանին զարներուն պէս մէր սրտերը դպրոցէն աւելի կը գողացին։

Պրն. Մավէսը գասարանէն ներս միակ արգելքն էր մեր մանկունակ գուարթութեան, հաճոյքին ու ծուլութեան։ Քանի՛ քանի՛ անգամ մեր թօմպուլիկ ու մատաղ թաթիկները կքած ու կապուտցած էին իր գաւազանիկի հարսւածներուն տակ, որ անբաժան ընկերն էր երբ գասարան կուգար։

«Անգութ է» Պրն. Մավէսը, «իմոսյել չգիտէր» կը էինք. եւ ուկայն երբ հետզհետէ խելահաս եղանք, ամեն գասարուներէ աւելի սիրեցինք զինք ու համակրեցանք իրեն, զի իրը քաջ մանկավարժ եղական մէթօտով մը անգրանիկ լուսահատիկները կը սերմանէր մէր խաւար մոռքին մէջ, կը չանար ազնուացնել մեր գեռափիթիթ զգացումները եւ ուսուցանել այն՝ ինչ որ անհրաժեշտ է մանուկ մը առաջնորդելու կեանքի լոււազոյն ու անտայթաք շաւիղին մէջ։

Տարիներ վերջ, հագրառութեամբ կը համրուրէր մեր
ճակատները սամղինին վրայ, բազմութեան առջև, եւ
կը բաշխէր վկայականները — արդիւնք իր գաւազանիկի
հարուածներուն — աւելցնելով.

— Կը թաղուք գպրոցը, ամուր կառչեցէք լոյսին,
նոր ճառագյթներ ընդունելու հետամուտ եղիք, ճա-
ռագյթեցէք ձեր շուրջ եւ իր մարդ օգտակար եղիք:

Եւ եկաւ ժամանակը, երբ պանդուխտի ցուափն ի ձե-
ռիս կը հեռանայի հայրենիքէն. արցունքոտ աչքերով
եւ անոտոյդ երազներով առի կը հեռանայի հմայքոտ
գաշտերէն, խիտ պուրակներէն որոնց սագարթները
արեւարփիք կը շարմղէին: Կը բաժնուէի կարկաչնոս
առուակնելու զգլսանքէն՝ որոնց շուրջ շատ հեղ ճընճ-
զուկներու թակարդ լարած էի. կը զատուէի վերջապէս
այն որբավայրէն՝ ուր տուաջին առթիւ խաւար աչքերո-
լոյսին վարժուեցան, զանազանել սորվեցայ չարն ու
բարին, և ուր գիտութեան անթափանց նիզակն ունե-
ցայ ի ձեռիս: Կը թողէի եւ Պրն. Մովսէսը, այն եռան-
գուն վարժապետը, որուն պիտի պարտէի ապազայ յա-
ջաղութիւններ եւ որ գիտակից փոխագարձ սիրոյս ու
պաշտանքիս, լճացած աչքերն յառեց արտօսրոտ բիրե-
րուս ու յարեց.

— Ասուուած հետդ ըլլայ . . . :

Ու երկա՛ր տարիներ, օտարութեան գիրկը, օտար
աստղերու տակ, աւելի բարձր կը թական տաճարներու
ինկարկելէ վերջ՝ երբ Թուրքիոյ օրհնարեր Արշալոյսին
հետ արտասահմանէն հայրենիք վերագարձայ պրատելու
հին յիշտասակներու բաւարանս եւ անոնցմով վերապե-
րու մանկութեան երազկոտ անուշութիւնները, ասուջին
այցելութիւնս տուի այն գլորոցին՝ որմով սկսած էի բուն
կեանքս, և ուր կը սիրէի ողջագուրել ընդունած լոյսիս

հիմասդիրը: Աւա՛զ, սակայն, բացի գպրոցական չոր
շէնքէն, ամէն ինչ անձանօթ ու օտար էր ինձի, գրա-
սեղաններէն սկսելով: Ո՞չ գասատունելու եւ ո՞չ տ-
վագեմի գէմքերու մնացորդ գտայ հսն:

* * *

Օրին մէկը գասընկերներէս մէկուն համդիպելով,
երկար բացակայութեան մը կարօտագին համբոյրն ու
արտօսրը իրարու խաւանեցինք երկարուսող ողջագուրում-
ներով: Ի՞նչ երջանիկ պահ, տարիներ վերջ յանկարծ
գանել գպրոցական ընկեր մը, Փիզիքապէս կերպարա-
նափոխուած, որուն հետ կապուած ես հոգուվ ու որը-
ովլ, և միասին քըքըրել մանկական անո՞ւշ յիշտակ-
ներու տապրակը . . . : Կը խօսէինք անդագար, կ'ամդրա-
գունայինք գպրոցական շրջանի երանաւէտ կեանքին,
կը պատմէինք բացակայ օրերու մէջ եղած անցուգար-
ձերը, այսինչ գասատուին այնինչ գասընկերին նկատ-
մամբ հարցումներ կ'ուզգեինք:

Եղանակը ձմեռ էր: Դուրսը քամին կը սուլէր եւ
մերկացած ծառեր հոգեւարքի տատանումներով սար-
սափիւն կը քչէին բաց մնացած գաներէ ու պատուհան-
ներէ ներս:

Մեր յիշտամիներու քըքըրումը տեղի կ'ունենար
որձարանի մը գրան ետին գրուած նստարանի մը վրայ,
պատուհանին քովիկը, որ ցուրտէն սառած ու եղեամի
հաստ խաւ մը կապած էր: Ներսի միթնոլորտը անտանե-
լիօրէն խեղդուկ էր. հոս գլուխին գրգռացող ձայնը
հաշիշաբոյր ծուխի գարգմանակ մը կ'ալեւորէր օդին
մէջ, մնդին վատարանին շուրջ — որուն խորովակն ալ
ծխելու եւ իր գարշաբոյր ծուխի ամպն սեւ մվլիկներու
հետ որձարանին մէջ տարածելու սովորութիւնն ունէր —

բանի մը իրապէս ձմեռ հասակին մէջ ալեւորներ հին օրերու փորձառութեանց ծրարը կը քակէին հիմաքներու ձեւին տակ : Գրգլակին, ջերմոցին ու ծխախոտին ծուխն մէկ կողմէն, նարաերու թրիք-թրաքըն միւս կողմէն, և խօսութոտուքներու, թղթախաղերու պոչըտուքին իրար խառնուելով հանսած բարելոնեան աղմաներու սակարանի վժլոտուքի նմանող երթուգարձին հանսած փոշին, մինսուրալ ճնշելով ճնշառութիւնն իսկ կ'արգիլէին, բաց մեր հին եւ անուշ պատկերներու քրքրումներով այնքան վերացած էինք որ ոչինչ կ'ըզդայինք, նոյնիսկ ամէն անդամ բացուող դանէն ներառութացող ցուրտ քամին անհպելի կը մնար :

Եւ ահա կրկին դուռը բացուելով ողորմելի ծերուկ մը խարխափող քայլերով ներս մտաւ . կորաքամակ, պատառառաւն ցնցութիներու մէջ պահուցած, բնական գոյնը կորսնցուցած սղտոս ֆէսով՝ որուն շուրջնեազմա մը կոլորուէր նայնքան գունաա որբան իր գոսացած դէմքն, ուր վիշտ ու թափիծ ակօններ պեղած են . իսկ շրթները կապուտցած էին, ցուրտէն թէ նօթութենէն . . . Ներկարարի անշուր մնտուկ մը կախուած էր ուսէն, խոզանակները ձեռքին մէջ : Դարդով համարձակութեամբ շուրջը դիտեց, ինչպէս մէկը՝ որ թշուառութեան պատուհանէն փարթամ կեռնքը կը ծըկրայ . . . Եւ որավհետու, ես եւ ընկերս գուան ձիշդ եւին նստած էինք, առաջին անդամ մեղի մօտեցաւ : 0՝ քանի կը մօտենար թշուառութիւնը այնքան մարմին կ'առնէր իր տխուր փուլերով . . . աչքելին այնքան տկար էին, որ ահազին նստարանը տեսներս համար փոքրիկ նշոյլ մը հազիւ կը լուսանկարէին մարելու մօտ ծխածաններէն ներս . ոտքերուն ներբանները արդէն իսկ ցե-

խին ու ջուրին հետ միաձոյլ սառած, կիսակօշիկէն գուրս մարդկային անպութ անտարբերութիւնը կը մատնանշէին հանդէպ թշուառին, եւ վերջապէս մեր այս անձ անօթ ներկարարը այնպիսի խղճալի վիճակ մը կը ներկայացընէր՝ որ նախանձով պիտի գիտէր Հիւկօի «Առաւօսկե մինչև իրիկուն բարդ մարդուն փարթամ զգեստն . . . :

Խարխափելով, ջշափելով — որպէս զի մէկու մը չզարնուի — մեղի մօտեցաւ : Ուշադրութիւնս իրմով գրաւուած էր, ընկերոջն պատմաթիւնը այլեւս անլուկի կը մնար և կը հետեւէի այդ տխեղծ արարածի մէն մի շարժումին, մէն մի քթթումին : Ցնցութիւները տւելի մօտեցան մեղի . կեցաւ պահ մը, կարծես բաներ մը կը մատածէր . . . : Հէ՛կ ծերուկ . . . :

Յետոյ, ներկարարէ մ'աւելի կոյր և ծերունի մուրացիկի մը կերկեր այլ գթաշարժ ձայնը ուղղեց մեղի .

— Եփէնտինե՛ր, աղէկ ներկեր ունիմ, կօշիկնիդ ներկեմ :

Զայնն ալ կը գաղգրար իր կեանքին ու ցուրտէն սառած մարմինին պէս, ու մեծ ճիգով մ'արտարերուած էփէնտինե՛ր բառին սրտարպիկ շեշտը կը մարէր հետպհետէ միւս բառերուն վրայ, այնպէս որ ներկեմ բառը հազիւ կ'իմացուէր . . . Այսու հանդերձ իր արտասանութեան, շեշտին ու գիրքին մէջ աղնուականութեան մը փայլ մը կար, ամօթխածութեան կաթիւնէր կը խառնուէին կարծես անսնց մէջ : Բոլորովին տարբեր էր այն կոշտ ու կոպիտ ներկարարներէն՝ որոնց կից մը տալով գանտելգ կուգայ . . . :

Ընկերոս ժխտական պատասխան մը տալէ վերջ յուզուած շեշտով մը հարցուց ինձի երբ ներկարարը կը հեռանար մեղմէ .

— Ճանչցա՞ր սա տիմեղծ ներկարարը . . . : Ու հարցումին հետ գունատեցաւ , աչքերէն արցունքի կայլակներ դուրս գալով ծոպաւորեցան դէպ ի վար :

Ներկարարը բաւական հեռացած էր մեզմէ երբ այդ հարցումն ընդունեցի , եւ հակառակ որ դանէն ներս մտած վայրկեամէն մինչեւ մեզի մօտենալը քննած էի զայն ու հետեւած անոր շարժումներուն , այդ հարցումն վերջ , իբր նոր մարդ մը , անդամ մըն-ալ փափառքեցայ դէմքին նայիլ . բայց կանակի կողմէն դիտելով միայն ճանճառու ապարդիւն փորձ մ"ըրի :

— Անկարելի է որ ճանճառու , այնքա՞ն փոխուած է . . . եւ ո՞ւրիշ ուր մտքէդ կրնայ անցնիլ որ օր մը ներկարարի ողբարի վիճակին մէջ պիտի տեսնես այն սիրելի վարժապետնիս՝ Պրն . Մովսէսը՝ որ մեր անդրանիկ ուսումը ջամբած է . . . :

— Պրն . Մովսէսը՝ . . . Օ՛ Աստուած իմ . . . :

Սնունը շատ խսկ էր այս կակծոս տեսարանին առջեւ աչքերէս ցաւի ու վշտի արցունքը պոռթկալու . . . ա՞լ չկրցի մնալ հնան , ու դուրս փախայ որձարանէն . փախայ՝ մատներով աչքերս դոցելով , փախայ՝ խելակորոյս , դինովի մը պէս , աննալատակ քալելով փողոցներէն . . . :

* * *

Չեմ կարող բացատրել այն զգայացունց յուզումը՝ որ կրեցի ներկարարով . կեանքիս մէջ այդ տեսարանին առելի արինուոտ ու կակծալի պատկերի մը հանդիպած չէի գեռ և գուցէ չհանդիպիմ ալ , ուր Ազգային բարձրութեան մը հիմաքարերէն մին կը նետուի փողոցը , և մարդիկ իրենց խիզճը անտարբերութեան գեհնենին մէջ հրդեհած , կոյր ու խուլ կը մնան պոռացող բողոքներու և լացող անկումներու հանդէպ . . . :

Տարիներով նորաբողբոջ սերանգի մը դաստիարակութեան հոգերովը ասաւալած , Ազգային կրթութեան մակարդակի բարձրութեան ծառայած անձնուրաց վարժապետի մը մինչեւ ներկարարութեան աստիճանը իշնելու սրաւամբանք յիշատակը , վայրկեան մ"խակ չպիտի կարենամ ջնջել ու վանիկ ուղեղիս մէջէն :

Մէկու մը , որ ի վարձ տարիներու բեղմնաւոր աշխատութեան կը լքուի , կը նետուի տիզմերու մէջ թաթախուն , և երբ բնաւթիւնն զրկած է զնա իր լոյսէն , ոչ մին օգնութեան ձեռք կը կարկառէ փրկելու զայն և ազատելու թշուառութեան անողորմ ճիրան-ներէն :

Ու ան փոխանակ վհատելու , իր ընտանիքին ու չորս գաւակաց չորսերէ հացի մը շերտին ի խնդիր կը փարի աշխատաւթեան , կ'ստանձնէ ներկարարի տխուր գերը , ներկերու աղոտ ու ցեխու կօշիկն անոնց՝ որոնց զալիկն աղօս միտքն կը փայլեցներ — դեռ երկի — իր մէջի փախուկ խոզանակով . . . :

Տխուր հակապատկեր . . . :

Բայց որո՞ւնն է յանցանքն ու անպատուութիւնը . որո՞ւնն է ասօթը , և որո՞ւ վրայ կը ծանրանայ պատասխանատուութիւնը , այդ ծերուկ ներկարարին — երէկի պաշտուած վարժապետին — որ տասը փարայի համար հայ ուսուցչութեան պատիւն ու յետին ճակտապիրը շալկած՝ կը թափառի խանութէ - խանութ , շուկայէ-շուկայ եւ սրճարանէ - սրճարան : Բուեք կ'ազաշնմ որո՞ւնն . ո՞չ ապաքէն ամբողջ Հայութեան , որ անտարբեր հանդիսատեսը կ'ըլլայ իր Ազգային ճակատագիրը վարող գործիչներու տխուր անկումնին . . . :

* * *

Ամեն անգամ որ փաղոցէն անցնող ներկարարը մը
կը տեսնեմ, վայրկենապէս Պըմ. Մովսէսի տիսրանկարը
դուրս կը ցցուի իր սիրտ փլցնող յիշտառկի խորչէն, եւ
իր ձայնը կերկեր, վարանոտ ու դոզդզացող սարսուռի
մը հետ, հայ ուսուցչութեան սպասող տիսւր յանկերպը
կ'արձագանդէ ականջիս.

= Եֆինտիմեր, աղեկ ներկեր ունիմ, կօշիկնիդ ներ-
կեմ...:

• • • • • • • • • • •

—————*—————

ՊՈՒՏՈՐԻԿԸ

(Պաղաճղի առքիւ)

«Կայծակնաբեւ քէ մրունչեն մրրիկներ
«Սիրեցել զիրար». նէզն նոն չեն սիրեր...»

Պետրոս Գուրեն

Այդ օրը Մարթայի աչքերը կարմրած էին ար-
ցունքէն, կոպերը ուռեցած, և ցւուի ու վշտի երակ-
ներու սեւութիւնը կապոյտ աղեղներ գծած էր ստո-
րին թարթիչներուն շուրջ։

Դեկտեմբերի վերջնիրիկուան աղտմամբւթին էր։
Դուրսը հիւսխասյին պաղ քամի մը բիւրեղացած ձիւ-
ները ճանկրտելով խուլ մոնչիւնի մը հետ գոներուն ու
պատուհաններուն կը զարնէր։ Մարթա հորի նեղիճուկ
խորութեան մէջ սոքերը մշտութի ստնափայտերուն
վրայ սեղմած վեր-վար կը ճնշէր. ճի՛գ ճա՛գ . . . ճի՛գ
ճա՛գ . . . կը զողղզար, բայց ցուրտի սաստկութեան
գէմ մաքաւելու արուեստական միջոցը կը պակսէր.
կրակ չունէր։ Երեք զաւակներն ալ գիմացի պաղ թո-
նիրին վրայ հծկած, աղու նայուածքով մը մայրեր-
նին կը գիտէին, որ հորին աջ կողմը պատին վրայ կախ-
ուած խեղձուկ լամբարի մը հոգեւարք երակներուն տոկ
հուրիի կերպարանքն ունէր. մազերը ցիլացան, գէմքը
գունատ, մինչ կմախը զարձած աղապուն մատներուն
մէջէն, մազիկը դժուարաւ կ'երթեւեկեր հիւսելու երփ-



Հ - 2881

1889-5

Ներանգ մանիսան՝ ոբուն թելերը արցունքի շիթերը
կը մաղէին կաթիւ կաթիւ . . . :

* * *

Ք . . . ի մէջ հարուստ վաճառականի մը քով օգնա-
կան գրագրի պաշտօն ունէր Հրանդ, համեստ ապրուսախ-
մը խնայողութեամբ բաւող ոռնիկով մը, երբ քան-
տարեկանին մէջ տասնչորսամեայ որբ աղջկան մը,
Մարթայի հետ ամուսնանալով, համերաշխ, սիրով և
տիպար ընտանիք մը կազմեց :

Յաջորդաբար երկու աղջիկ և մանչ զաւակ մըն ալ-
լոյս աշխարհ եկած էին, և հրանդ իր ձագուկներով
հպարտ հայր, գիշերը ցերեկին կը խառնէր աշխատու-
թեան մէջ անոնց մեղքին տակէն ելլերու համար : Վա-
ճառատան գործերը հազիւ աւարտած, գրացի վաճա-
ռականներու տոմարները անութին տակ սեղմերով տուն-
կը բերէր միասին, և մինչեւ կէս զիշեր գլխահակ կը կո-
նոնաւորէր ու կ'արձանագրէր զանոնք : Հակասակ իր
տարիքին, փոքր հասակէն իսկ շուկային մէջ նրբ վարժ-
հաշուագէտ հաչակ հանած էր, և կնճոստ հաշվներ-
առանց իր գրչին անլուծելի կը մնային : Իր այս աշ-
խատանքին ու յոդնատանչ հաշիւներուն փոխարէն
Մարթայի պաշտումին առարկան էր միշտ, որուն
սիրաշահ կենակցութիւնն ու իմաստուն տանտիկնու-
թիւնը նախանձելի սրբավայրի մը վերածեր էին այդ
համեստ բնակարանը՝ ուր յաձախող գրացիներու և բա-
րեկամներու թիւը որ ըստ օրէ կ'ատաւարանար . . . :

Դառն ճակատագիրը յակայն, երեք օրուան մէջ
քանդեց գլխաւոր սիւնը այդ երջանիկ բոյնին . թիֆօյի
համաճարակ մը անակնկալորէն Հրանդը իր գասնաղէտ
ճիւնաններուն տակ առած, գերեզմանի տառմուկ պա-

տէրուն մէջ պալմիակեց, անօգնական, անտէր ու ան-
տիրական թողելով քամնչորսամեայ հորմ իր երեք
ձագուկներով :

Մարթա երկու տարիներէ ի վեր որբեւայրի մնա-
ցած իր իւղովը կը տապկուէր : Աշխատած էր. գիշեր
ու ցորեկ, ստացած չնչին գումարները տան պէտքե-
րուն չբաւելով տրկայն, լացով ու արցունքով հետզհետէ
ծախած լինցուցած էր տանը անհրաժեշտ կարասիները
որոնք քիչ թէ շատ գրամ կ'արձէին : Ալ ոչ ոք իր որ-
բացած բոյնին սեմէն ներս կը մանէր, բարեկամները
տմէնքն ալ, որոնք գետ երէկ ուտել խմելու կուզային,
երես գարձուցած էին, զլանալով նոյն խկ բարյական
չոր միիթարութիւն մը որուն այնքան կարօտն ունէր
Մարթա : Բայց ով չգիտեր որ աղյատին երեսը պաղ
կ'ըլլայ . . . :

Գեղեցիկ էր Մարթա, կարմրայտն, նրբին մարմնով
և միջահասակ : Բազում տեղերէ կրկնումնուութեան
տուաջալրկը բերած էին բայց վեհանձնօրէն մերժած էր ան:

— Մէկ սէր ճանչցայ, և այդ սիրով պէտք է ապ-
րիմ յետին շանչս . ահա իր կտրուկ պատասխանն զա-
նազան խոստումներով զինք համոզել փորձողներուն :

* * *

Իսկ այդ իրիկուն, երբ ամբողջ տարի մըն ալ տ-
րեւն իր շաբակը առած տարած էր դարուց շղթային
օղակելու, Մարթա արցունքով կը նայէր իօմէնին, Մէ-
րինէին ու Գարեգինին, որոնք կծկած թոնիրին վրայ
անոր պազութիւնը կը ծծէին :

Մերինէն հիւանդ էր, կը տքտքար, ու ցուրտի
ստրառուէն կը զալարուէր : Բայց կազմնդի առտուն
մայրէկին կողմէ պուպրիկ մը պիտի ստանար, ահա այդ

ուրուանկարը միայն հիւանգութեան սաստկութիւնը կը մեղմացնէր ու կը տանէր միւաներուն հետ վաղուան պուպիկին երազը հիւսելու :

Վաճառականը մէկ ժամէն պիտի գար և կամ պաշտօնէի մը միջոցաւ Մարթայի ամբողջ ամսուան գործած մանխաներուն հաջուը 45 գահեկան պիտի վճարէր . չնչին գումար մը թէւ , սոկայն ի՞նչ մեծ հոգեր պիտի տեսնուէին անով տխեղծ ընտանիքի մը համար :

Պուբակին պրճշքած թելերը զատելու ատեն Մարթա իր գնումներուն հաշխն ըրած և անհրաժեշտ պէտքերէ զատ կրցած էր արմազանի ու պուպիկի դրամն եւս աւելցնէլ : Փողոցին անվիւնը հաստատուած խանութին կապտաչուի պուպիկը , որուն հանգէտ իր զաւկըները այնքան մեծ սիրով ու խանգաղատանքով կը խօսէին ամիսներէ ի վեր , և որ խստացած էր նոր տարիին գնել անպատճառ , հինգ գահեկան պիտի արժէր : Անգին զոհողութիւն : Այդ հինգ գահեկանին համար Մարթա երեք օրեր շարունակ չարչրկուելու , բարակ թելերուն հետ բարինալու էր , որպէս զի հինգ ծրար մանխաս հիւսերով շահէր զայն : Բայց միթէ թշուառ ու այրի մօր մը համար աւելի մեծ սրտի հրճուանք կայ , քան իր որբուկներու աչքերուն մէջ տեսնել ըգձանքի մը իրագործումին աւթեած ժպիտ-արցունքը . . . :

Մարթա կ'զգար թէ նիհար բազուկներուն ուժը կ'սպառէր հետզեաէ . ա՛լ թափ մնացած չէր վրան մտպիգի ծանրութիւնը ետ առաջ մղելու : Նախորդ գլշեր կէս կուշտ կէս անօթի անկողին զացած էր , իսկ այդ տատուն տաշտին մէջ մնացած քառորդ հացն իր հոգեհատորներուն բաժնելով , առաւատէն մինչև իրիկուն անօթի ու ծարտ մագիս նետած էր :

Փոքրիկները սրտակուիծ հառաջի մը հետ «հայ»

կ'աղաղակէին , մինչ մայրիկը արցունքու աչքերը գրան կողմը յառած վաճառականին կ'սպառէր ու հացի փոխարէն պուպիկը բերելու խստումը կը կրկնէր , սրոնք զայն ստանալու բուռն փափաքով կոկորդնուն մէջ կը խզգէին գալարող նօթութեան հեծկլտուքը . . . : Մերինէի անօթութիւնը մանաւանդ հիւանու վիճակին ազգելով յուսահատ ճիչի մը աղաղակը փախցուց տկար շրթունքներէն .

— Պատառ մը հաց մայրիկ , սիրոս մարեցաւ . . . :

Էօծէն , ամենէն տարեցը որ հազիւ 8 տարեկան կար , անմիջապէս քրոջ քով փութաց , գրկց զայն ու ականջին երկու խսոք փափալով անոր ձայնը կտրեց .

— Զայն մի՛ հաներ , Մերինէ , հաց մի՛ ուզեր , ապա թէ ոչ մայրիկը Յափսէփ աղային խանութի կապտաչուի պուպիկը չի գներ : Հէ՛տ զաւակ . . . :

Մօր աչքերէն չըրիպեցաւ Էօծէնի սրտառուչ ստումը , աչքերէն արիւն կաթկթեց ու մտգիզը վար սահեցաւ թուլցած մատներուն մէջէն . . . մինչ հեծկլտուքին արձագանքը կը լսուէր .

— Վա՛խ զաւակնելու , վա՛խ . . . :

* * *

Արագաբար սահող ժամանակին հետ Մարթա ալ իր գործը լմնցուցած էր : Միայն վաճառականին գալն ու գրամ վճարելը կը մնար : Գուռը բանալով երկնքին նայեցաւ ժամը հասկնալու համար , մինչ կծու քամին ներս խուժեց , փոքրիկներուն դողդուքը աւելցուց և անսոց ճերմուկ ու մանարտիկ ակռաները կափկափել տուաւ : Մարթա զգաց իր սիսալը , մօտեցաւ զաւակներուն և ողջագուրեց մէկիկ մէկիկ , անսոց թաթիկներն իր անութներուն տակ սեղմեց տաքցնելու համար :

Պահ մը վերջ կրկին գրան մօտեցաւ, ականջ գրաւ, ոտնաձայնի մը կ'սպասէր: Ոչ ոք կուգար սակայն, ժամը թրքական երեքն անցած էր արդէն, ամեն ոք տունէն ներս տաքուկ վտառարանն շրջապատած կենացներու բաժակիներ կը պարպէր նոր տարին սղջուներու համար . . . :

Դոզգղալով հանդերձ այդ սպասպական գիրքին մէջ կեցած էր: Յանկարծ նուազներու գոռիւն-գոչիւն մը ցնցեց զինք. գրկից տունէն կուգար: Նողակաթինց տանը մէջ ցնծութիւն կը տիրէր, աղջինին նշաներ էին . . . : Մարթա որոշակի կը լոէր ուրախութեան բացագնիւններն ու պարերու թփրտոցը, և իր ներկայ թշուառութեան սեմին քով այդ երջանիկ տունը տեսնելով, կայծակի արագութեամբ կը մտարերէր իր նշանառութի օրուան յիշատակիներն ու կը հեծկլտար . . . :

Կեանքի լինչ ըմբուատցուցիչ հակապատկիեր: Հոս մին նօթութեան հարուածին տակ կը գալարուի, փոքրիկ անմեղներու բերաններն չորցած են և աղլիքները կը կոտան բրդուճ մը հացի չգոյութենէն, մինչ հունա՛, միջնարմէն մէկ քայլ անդին, նշանտաքի ուրախութենէն և կերուխումի շուայլ ճոխութենէն կը գինարբին միեւնոյն Աստուծոյ սահեղձած էտկները . . . :

Էէս գիշերն անցած էր արդէն, բայց մայրենի սիրտը կը յուսար գեռ, վաճառականին կ'ոպասէր: Մինչ ան ո՛վ գիտէ, ո՛ր տան մէջ թաւշեայ թիկնութուի մը վրայ էէս գլխովութեան թմրեցուցիչ աղդեցութեան տակ կը շարունակէր բագոսի խնկարկումը, առանց մտքէն իսկ կարենաւ անցնելու որ անդին նօթութեան մէջ հեծող թշուառ ընտանիք մը իր ոտքին գերին եղած հացի գրամին կ'սպասէ, ո՛չ թէ իրը ողորմութիւն սա-

կայն, այլ ամբողջ ամսուան մը քրտինքի վաստակին փոխարէն . . . :

Մերինէի վիճակը կը սաստկանար հետզհետէ: Տեսդը սաստկացած էր: Մայրը մօտենալով աղջկան երեաները զննեց, սովորականէն հետապատիկ արագ կը բաբախէին: Անմեղ ձագուկի տառապանքի հոգոցներէն կը բգքտուէր սիրտը, մոերը փուշ-փուշ կ'ըլլային. ի՞նչ կուգար ձեռքէն, ո՛չ շաբարի կտոր մը մնացած էր, և ո՛չ ալ խուրձ մը փայտ գոնէ տաքուկ թէյ մը պատրաստելու համար: Թշուառ մայր . . . :

Լամբարդն իսկ իր նիհար լոյսը շատ տեսնելով քարխողի սպառումէն մարեցաւ, և Մարթա մութին մէջ փոքրիկները բազուկներուն տակ հաւաքած քաջալերեց, մխիթարէնց զանոնք վայրկեանն անդամ մը կրկնելով իր խոստումը.

— Առաւօտուն կապտաչուի պուպրիկը պիտի բերեմ . . . :

— Պուտ մը ջուր մայրիկ, ա՛խ, սիրտս կը մարի . . . հեծեծեց Մերինէ անսպասելի ու աղեկառու շեշտափ մը, ու մայրը մութին մէջ խարխարելով հաշվիւ կուժը ձեռք անցուց. աւա՛զ սակայն, պուտ մը ջուր իսկ իսր: Վաճառականին զործը շուտով լմեցընելու գաղափարով զբաղուած, աղբիւրէն ջուր իսկ բերելու մոռցած էր, ու հիմա տենդի սաստիւթենէն տոչորուող ձագուկին պուտ մը ջուրի պապակը ձիւնի գնդակով մը գոհացնել ստիպուեցաւ:

* * *

Հորիզոնին վրայ Արշալոյսի անդրանիկ շողերը խառարի քօղը կը պատռէին և աքաղաղներու առաջին երգը կը լսուէր:

Մերինէ ցաւերու սաստկութեան տակ թմրած մրաւ-
փելու ձեւ մ'առած էր։ Ա՛լ չկրցաւ համբերել Մարթա։
Ու առառն կանուխ, մութնուլուսին երբ ցուրտն իր
ժանիքները աւելի կը որէ, ամեն վտանդ աչքն առած,
պուպրիկը բերելու խոստումով վաճառականին դուռը
ափ առնելու փութաց։ Փողոցներէն քալեց, անկիւն-
ներէն ոլորուեցաւ յիմարի մը պէս, առանց գիւնալու
թէ քայլերը ուր կը դնէր։ Տեղ տեղ շուներու յարձա-
կումին ենթարկուեցաւ, որոնց կը գիւնալուէր ճանկ մը
ձիւնի զէնքով, ու ցուրտէն մարմինը կապուտցած էր
արդէն երբ երկաթեայ մեծդի դրան մ'առջև կեցաւ։
Ականչ դրաւ փականքի լեզուակին, ճայն-ձռւն չի կար,
կարկամեցաւ. զարնէր թէ ոչ, զինք չպիտի վաճառէին
այդքան կանուխ անհանգիստ ընելու եկած ըլլալուն
համար։ Բայց մտաբերելով որբուկներուն աղլազորմ
ճիչերը, և մանաւանդ Մերինէի սրտամորմոք գալա-
րումը, զանգակին կապուած պարանին ամուր ձիգ մը
տուաւ, կրկնեց ու երբորդեց։

Քնաթաթախ ծառայ մը՝ քրթմնջելով, հայհոյելով,
մոլտալով գուռը բանալու կուգար։

— Ի՞նչ աղարտ պէ կնի՛կ, գրչիերը քունդ չտա-
րա՞ւ, ի՞նչ կուզիես, պոուաց Մարթայի երեսին ու քթին
տակէն աւելցուց։

— Սատկիելի՛քնէր . . . :

— Մի՛ որգողիր թամօ աղբար, Աստուծոյ սի-
րոյն ըլլայ, երկու օրէ ի վեր զաւկըներս անօթի չար-
գուեցան, ալ չեն գիւնանար։ Եֆէնախն իրիկունը պիտի
գուեցար կամ մանիսաներուն հաշխւը պիտի զրկէր, խոս-
տացած էր չեկաւ սակայն. ուր մնաց. առւնը ոչ հայ
կայ, ոչ կրակ, այսօր ալ կաղանդ է, ինտո՛ր մայր ըլ-

լոյ որ գիմանայ . . . հեկեկաց Մարթա աչքերուն վրայ
ցուրտէն վայրիկնապէս սառած աղեղնդիկները սրբելով։

Թամօն ցնցուեցաւ . . . կոշտութեամբ ու հայնան-
քով վարուած ըլլալուն համար զղչաց։ Դիմացինը էֆէն-
ալիին հանգուցեալ գրագիր Հրանդի այրի հարսն էր . . .։
Հրանդի սիրելին էր ինք. ամեն կաղանդի օր մէկ մէճիտ
նուէր կ'ստանար անկէ։ Շուարեցաւ. մտածեց պահ
մը . . .

— Ճակատագրի ի՞նչ ահեղ յեղաշրջում երկու տար-
ուան մէջ, և գերերու ի՞նչ հակապատկեր. խորհեցաւ։
Զկրցաւ զագել իր յաւզումը. Մարթան գոնէն ներս
առնելով՝

— Հսու կիեցիր. լսեն ու անհետանալը մէկ եղաւ։
Եֆէնախն ուրախութենէն հազիւ մէկ ժամ առաջ
վերագարձեր էր։ Թամօ կ'զգար թէ ինչ գտան պատաս-
խան պիտի տանար. Հրանդի սիրոյն համար սակայն
ամին կշտամբանք աչքն առնելով սանդրւխներէն վեր
ելաւ ու էֆէնախի նհջասենեալի դուռը զարկաւ։

* * *

Հակառակ գեռ տիրող անտրոց լոյսին, Մարթա
ներուն որոշակի կը լսէր եկեղեցի ու աղքիւր շասպող
անցորդներու սոնածայինն ու խօսակցութիւնները, և
երբեմն բացած դուան ճեղքէն կը չանար մարդկային-
ստուերանան շարժողներու ինքնութիւնը որոշել։

Հայաստանի սովորութեան համեմատ, կաղանդի
առառն ամեն տուն կանուխ կ'արթնայ, և ծոմ բեր-
նով կ'երթաց փողոցին անկիւնը կամ եկեղեցիի դրան-
կից հաստատուած աղբիւրն լուացուելու. ապս կը մտնէ
եկեղեցի և երկու ծունկ աղօթք ընելով, կ'երթաց լն-
տանիքին հետ նոր-Տարւոյ բաղդի կաթան կտրելու ր

յետոյ կանուխ մը շուկայ կ'իջնէ , խաչակնքելով իսունութին փեղկերը կը բանայ որպէս զի նորեկ տարին օրնեւալ ըլլայ իր գործերուն , և ինք արժանի ամեն օր կանուխ առայգ ու կայտառ խանութ երթալու :

Վաճառականին տանը մէջ տեսնուած գրաւթիւնը բարձրավին հակապատկերն էր տաւանգուած սալարութեան : Հոն ամեն ոք , մինչեւ իսկ Վանեցի Թամօն , կը խոկար տակաւին . ու Մարթա իր կարճ խելքավ իսկ կը դատէր թէ հագուագիւտ բացառութեամբ՝ ուր որ դրամը ներկայ է հոն Ասուծոյ բացակայութիւնը կը նըշաւրուի . . . :

Եֆէնտին բարկութեամբ սենեակին գուռը կէս մը բացաւ .

— Ի՞նչ է ծօ տւանա՛կ , ի՞նչ կ'ուզես աս տոեն , չե՞ս գիտեր որ գեռ նոր պատկեցայ . . . պառաց Թամօնի երեսն ի վար :

— Եֆէնտի՛ս , օտքերուդ դուրպան ըլլիմ , օդորմած հողի Հրանգի ճահիլ հարսն էկիեր կուլայ , փարա կիւզէ , իմ չօճուխներ անօթի են , պլառլիկս ալ հիւնդ է կասէ . իմ սիրու չդիմցաւ , ի՞նչ ճուզապ տամ . . . :

— Հրանգի՛ն ալ , ճահիլի՛ն ալ , քեզի՛ ալ հիմայ . . . ատանկ ապահիլ խնդիրներ»ու համար կուզան դուռը կը զարնեն . . . աւանա՛կ . . . ե՞րբ մարդ պիտի ըլլաս . չե՞ս կրնար ըսել որ վաղը գայ . պառաց Եֆէնտին Թամօնի , և գուռն երեսին այնպիսի շոնդալից աղմուկով մը դուցեց որ խեղճը կեցած տեղը արձանացաւ . . . :

Ի՞նչ ըսէր , ի՞նչ պատասխան տար : Վարը թշւառ կին մը , օր արև տեսած ջահիլ մը կ'սպասէր , ոչ թէ մուրացիկ կին մը տակայն , այլ իր աշխատութեան անարժէք վարձքը , քրտինքի իրաւունքը կը խնդրէր դաւակները փրկելու համար նօթութեան անդիմագրելի

առայտանքէն , և այն ալ այնպիսի՛ նուիրական օր մը , երբ ամեն տաւն քիչ թէ շատ ուտելիք մը կ'տնենայ իր սեղանին վրայ :

Սակաւմով ու պժգանքով հեռացաւ գրան առջեւէն , սանդուխի խրաքանչւր հատին վրայ կեցաւ , ետ գարձաւ սոսկումով դիտելու էֆէնտիի ննջասենեալին դուռը ուրկէ վանառուած էր . . . : Եւ երբ բացասական ու մերժողական պատասխանն արձագանդելու կը պատրաստուէր , Մարթայի սիրու փլցնող ախրութիւնը իր լեզուն կապեց , փոխեց քայլերուն ուզզութիւնը , իր անշաք խուցին կողմը գնաց որ կենդանիներու գամին գրկեց անկիւն մըն էր : Հին մնառուկ մը բացաւ , մէջէն գրամի նիհար տողբակը խառնեց և մէծիս մը ափին մէջ սեղմած կնոջ մօտեցաւ :

Մարթայի աչքերը թամօնի ձեռքերուն վրայ գամաւեր էին , տեսնելով ծերուկին կծու գէմքը հառաչ մը թռու կուրծքքէն .

— Ա՛հ , արդեօք մերմածօծ էր Եֆէնտին , բայց զաւկըներուն հա՞ցը , պուպը ի՞կը . ինչ պատասխան պիտի տար . . . ու մերժած ըլլալու պարագային Մարթա անմիջապէս իր որոշումը տուաւ , երթալ գետի ալիքներուն յանձնուիլ . . . :

Թամօն մօտեցած էր արդէն , աչքերը արցունքով ողոզուած ու խորշամած երեսներուն վրայ զոյգ մը երկարող գնդիկներ : Զետքը կնոջ երկարեց , մէկ մէծիտը անոր ափին մէջ դրաւ ու կերկեր ձայնով մը յարեց .

— Առ Մարթա՛ , Եֆէնտին չիմանայ , իմին քիչս ալ շատ սեպէ . ու այլեւս չկրցաւ շարունակել :

Մարթա կենասպարգե զօրութեան մը ներկայութիւնն զգալով ափին մէջ , վայրկենապէս իր տխուր դիւ-

մագիծն ու մռայլ ճակատը հրճուանքի ճառագայթ մը պարուրեց, օրհնեց թամօն ու ձեռքը համբաւրելու շարժում մ'ըրաւ.

— Աստուած որտիդ համեմատ պարզեւէ, մէկ օրդ հազար ընէ թամօն աղբար, հող բռնես ոսկի կորի . . . :

Սրասահատորներուն հաց և պուպրիկը տանելով զաննք հրճուեցնելու ներքին անբացատրելի հրճուանքը վայրկենապէս իր ցաւերը մոռցնել տուին, ամեն ոք ուրախ պիտի տեսնէր զայն, բաղդաւոր տնձէ մը աւելի որ երկաթուղիի տուածին պարզեւը շահած ըլլալուն աւետիսն առած է . . . կը քալէր վաղելու ձեւով. կիսամաշ կօշիկէն ու ծակ գուլպաներէն ներս սպրզած ձիւնի ու ջուրի պաղ ազգեցութենէն սաքերը կը մզմզային, ոչինչ կ'զգար սակայն, քամիէն արցունքստած աչշերը հեռուէն Յավուէփ աղայի խանութը բաց տեսնելու մարմաշ մը ցոյց կուտային:

— Եթէ բաց չըլլա՞ր . . . :

Բարեբազզաբար, խանութպանն ալ կաղանդի հայկական սովորութեան հետեւող բարեկաշտ մը, Մարթայի հոն հասած պահուն խանութին փեղկերը բացած էր արդէն:

Առանց ուրիշ բառ մ'արտասանելու, մէծիտը տպակափեղկին վրայ դրաւ: Հաց, չաքար, թէյ, լուցիի, մարլս, խուրձ մը փայտ և պտուղնել, ամենն ալ իւխտ փոքրաքանակ գնելով իր ցեցը կերած գլխանոցին մէջ ցեցնելէ յետոյ, հաշիւով աւելցուցած հինգ գահեկանն ալ տուաւ ու կապտաչուի պուպրիկը պահանջեց:

Աւա՛զ, սակայն, պուպրիկը նախարդ իրիկուն ծախուած էր . . . :

Խանութպանին գմնդակ պատասխանը գերեզմանոցի տխուր յանկերդ մ'եղաւ կրկնակի դժբաղդ կնոջ

համար . . . : Ամիսէ մը ի վեր իր զաւկըներուն միակ յոյն ու երազը, իբր հաց ծառայած խաղալիքի մը մտապատկերը այդ մէկ բասով յօդս կը ցնդէր.

— Ծախո՞ւած :

Ու Մարթա գլխիկոր, թախիծի աղեբեկ արցունքով ընկճուած տուն վերադարձաւ:

Էօժէնն ու Գարեգին մութին մէջ կծկտած՝ նաւխապտշարեալ այլիւրու ու խօխօներու երկիւգէն շանեւընին խոկ բաներ, մալրիկին՝ աւելի կապտաշուի պուպրիկին գալուն կ'սպասէին. խոկ Մերինէի գալիկացած ճակտին վրայ հոգեւարքի պաղքատինք մը կլաւ կլաւ կը սառէր երբ գուան ճոնչւնին հետ մայրերնին ներս մուռ:

— Ելիր Մերինէ՛ մայրիկը եկաւ, պուպրիկն է բերեր . . . պուպացին քոյր ու եղբայր և հրճուանքի խոլցաւկուուքավ Մարթայի մաթած ծրարին վրայ յարձակեցան: Քրքրեցին ամբողջ պարտնակութիւնը, տնօթի էին, հայը ձեռքերնին անցաւ ինչպէս և պտաղները մէկդի նետեցին զամոնք. ամենն ինչ իրար խառնեցին, ի զուր սակայն, վիտուածնին չգտան, ու մանկական միամիտ յայսով մը հացին փորը ձեղքեցին, գմնէ հոն պահուած կ'ըլլար, աւա՛զ, ոչինչ գտան, ոչինչ:

Պուպրիկը չի կար . . . :

Մոռցած էին անօթութիւնը, քսանեչար ժամ բերաննին բրդուճ մը հաց մտած չէր քառորդ հացի բաժնէնէն զատ, բայց ուտելիքներուն վրան խոկ չէին նաշեր, ոչ ալ մայրիկին բանստոր պատասխանն ու քանի մը ժամէն ուրիշ պուպրիկ մը գնելու խոստումը կը լոէին: Յանոց անմեղ աշուկներէն լոյսը հեռու կը փախչէր և ամենն ինչ խաւարի ահեղ զանգուածով կը ներկայանար, ու երկուքն ալ գէմքերնին պատին դար-

ձուցած պուարիկի պատրամնքին գտունութիւնը կը պոռթ-կային որտարզիկ ճիշերալ . . . :

Մերինէի մարմննը անշարժ էր : Աչքերը միայն կենդանութեան նշոյլը ճառագայթեցին՝ երբ քոյր ու եղբայր պուարիկի աւետիսը տալով ծրաբին վրայ յարձակեցան : Բիբերու գալճարագարձիկ անձիւթիւնով մը կը հետեւէր անսնց շարժումներուն ու մէն մի փնտըռտուքին, որովհետև աչքերը փակիկէ և յաւիտենապէս մեխնէլէ առաջ պուարիկի աչքերն համբուրելու կը տինջար : Եւ երբ իր եղբայրներու յուսախարտթեան լուսպին ողբը կիսախուռ տկանջներուն հասաւ ու անսնց վայնասանները լոեց, մինչև այդ վայրկեան հոգեւարքի չարչարանքէն թուլցած և պուարիկի կապոյս աչքերն համբուրելու սիրոյն համար կակորդին մէջ բանի բանտարկուած կենդանական ոյժը յուսախարտթեան ողբափուլ աշխի մը հետ արգէն խակ կապուտցած շրթներէն գուրս փախաւ ու ա'լ չշարժեցաւ . . . :

Մերինէն Պուարիկի մը փոխուած էր . . . :

* *

Եւ կաղանդի Արշարյոսին, երբ անդին հարուստունեւորներ անկարեկիր իրենց կողքին տուայտող թըշուառութեան, սեղանի ճոխ փշտանքներն ու կերակուրի տւելցուքը շուներու տռչն կը թափէին առատութեամբ, երբ ամեն զաւակ իր ծնողաց նուէրավը կը հրճուէր, անդին մոռցուած անակի մը սառ պատերէն ներս, անսուաղութենէ հրւծելով մեռած զաւկի մը կոկիծէն թըշուառ մօր մը հեծկլառուքներն՝ ու նօթութիւնն խակ մոռնալով պուարիկի մը համար հօնդուռ - հօնդուռ լացող երկու մատաղատի էտիներու աղեխարշ հծծիւնը կը խառնուէր Նոր - Տարւոյ անդրանիկ լոյսը օրհներգող աքաղագներու զուտրթ ողջոյնին . . . :

ԴԱԳԱՂԻ ՄԸ ԱՌՁԵՒ

Ճեղկուցիչ տօդի մը ասղնտումէն թմրած և քաղաքէն դուբս զեփիւռի մը ափոփանքը գտնելու յոյսով, բարեկամիս հետ ուսլնդանութիւնը թօզէթի ուղղահայեաց ճամբան կը բունկնք : Յերեկէ վերջ մըն էր, ժամը հինգ : Այդ միջոցին երբ արեւու կիզիչ վարսերը կը նիշարնան ու հետզհետէ ծալային վերմակի մը տակ թաղուելու կը պատրաստուին, կառքերու, ինքնաշարժերու և փոշիէն ու տաքէն թուլցած մարդերու խըշը բակներ նոյն սալայատակէն կ'երկարին դէպ ի Ռօն-Բուան, իսպահիմիէ և Սան-Սթէֆանօ, ծառուղիներու հովանիին տակ օրուան յագնութիւնը, սրտմաշուքն ու ձանձրոյթը փարատելու : Եռուցես, աղմուկ, շարժում մըն է կ'սկսի : Ամբողջ Աղեքսանդրիան ոսքի երած այդ ճամբու երկանքին վրայ տողանցում մը կը կատարէ կարծես, մինչ պահ մ'առաջ նոյն այդ փոշոցը թափուր էր, լքուած ու ամայի, որու հարթ մակերեսէն երկնահս տաքութեան մը ցոլացումը կը շոգիանար ու կը ժանձկաւորէր ալիք ալիք :

Լիփ լեցաւն մայթերուն վրայ յանկարծ վժլառուքը կը դագըրի, և ալիքանման փոխանցումով զսպանակաւոր լուռթիւն կը տիրէ : Ոստիկանի հրամայող ցուցամատչն կառքերն ու ինքնաշարժերը կը մեկուսանան և մայթերուն վրայէն քալողներ երեսնին դէպ ի կեղրոն

գարձուցած կ'սպասեն։ Բարեկամիս հետ մենք ալ կը կենանք դիտելու։ Հարսանեկան թափօր մը չը, ինչպէս միամսութիւնն ունեցեր էինք կարծելու։ Յուղարկաւորութեան մը սգաբոյրը պատած էր մթնոլորտը։ Հետզհետէ ու ժանեակիներ խոչկալ ու քահամայ կը բնորշուէին, որնց կը յաջորդէ ծագիւպսակիներու յարգանքին տակ անյայտացած գագաղակիր կառը։

Բարձր գատակարդի հարսանիք մը տեսնելու միամիտ զգացումնիս անձկութեան փոխուած վայրիենտապէս, բանի դադաղն ու թափօր կը մօտենան այնքան կայլափառուինք։

Հայ ննջեցեալ մըն էր

Դագաղին ճիշդ քանի ենք արդէն։ Պրիամակացած աջքերով երխտասարդի մը լուսանկարին գերի գեղին ու փոստած՝ դէմքը յիշողութեանս մէջ ծանօթի մը շառաւիզը կ'արձանէ։ Կը յուղուիմ. ի զուր ջանարով սահկայն բնորշչել մեռնողին ինքնութիւնը։ Պիտի ձանչնամ, տեսած էի, բայց ո՞ւր կամ ե՞րբ։

Ենկերս ալ նոյնատեսակ տպաւորութեան մը ենաթարկուած՝ յուղարկաւորութեան բազմութեան կը միանք և աջ ու ձախ կը հարցափարձենք մեղմովին։

— Գուրգէնն է . . . կը պատասխանեն ամեն կողմէ։

Լակոնական, համաւօտ, պարզ այլ խօսող պատասխան։

— Գուրգէնն է . . .

Սիունը միայն, ուրիշ բացատրութեան հարկ չկար արդէն. այդչափն իսկ բառական էր ելեքտրական զօրաւոր կոճակի մը հպումէն աւելի ուժգին ցնցող և կոկծալի տպաւորութիւն մը ներգործելու։

Երկվայրկեանի մը մէջ արշալուսային յղի կեանք մը պատկերացաւ յիշողութեանս ծալքերուն մէջ, երփ-

ներանդ գարուն կեանք մը որ աւաղ այժմ սև պաստապին տակ ոչչութեամբ, անկինդան դիակով կը ներկայանար, և որ անգամ մըն ալ զիս մզեց դէպի ի մոտծման հեռաւոր հորիզոնները, լրջօրէն անդրագաւանալու բիւրաւոր մատագ երխտասարդներու ախտաժէտ ունակութեան, որմնք հաճոյքի նոյն աղաստ խօսրաշահն յանձնուած կը նաւեն դէպի ի կործանում, դէպի քայքայում ու դէպի ստոյգ գերեզման։ և որնց աւաղ կը պակսին խօսաւով բարեկամներ, զգուշացնող և հաճոյքին ահուելիութիւնը բացատրող խրատուներ՝ փրկելու համար զանոնք այն տհաւոր անդունդի եղբէն, որուն կլանող բերնին հասած են և վայրկեանէ մը վար պիտի սայթաքին անգիտակցարար, ինչպէս թիթեռնիկ մը հարածող մամոււկը որ երփներանդ գոյներու թռչուող խալտարդիտումէն շմորած՝ իր անգգոյշ վաղքով զայն բաներու տեսնջին մէջ, յամկարծ անդունդն ի վար կը գահավիժի։

* * *

Հազիւ 48 գարուններու վարգերն իր կուրծքին վրայ ճարմանգած վասվաւն պատանի մըն էր Գուրգէնն։ Տիգրան-Երկաթ որահին մէջ սարքուած լատրանական հանդէսի մը առթիւ քով քովի նստած ըլլուրվ միայն ծանօթացայ իրեն՝ երբ բնութիւնով տաքարիւն, կազմով առողջ և իր հասակին ու տարիքին բաղդատամամբ կուռ գաղափարներու տէր պատանի մըն էր։ Այդ օրէն մինչեւ իր եղերական մահը, մէկ անգամ եւս — երկու տարի վերջ — «Քաղինօ Պէլլիս»ի բարձրավանդակին վրայ տեսայ զինք։ Ուրգան այլափոխուած և տարբեր սակայն վաղահաս ծերութիւն մը կարձ ժամանակի մը մէջ, պղտիկցուցած, ճնշած, կալլոր մոտ-

կոյտի մը վերածած էր զայն։ Եւ մինչ տասը քայլ հեռաւն բազկաթուի մը վրայ հանգչած լրագրի ընթերցումով կ'զբաղէր, կը քննէի, կը տարակուսէի ինքնութեան և կը խորհէի ելեքտրական լոյսերու յորդցնցղումէն անձանոթ անձի մը հետ շփոթած ըլլալ, ինչպէս կը պատահի յաճախ։ Մօտեցայ իրեն և աւելի մանրազնին դիտեցի, տեսողութիւնու ու յիշողութիւնու խարած չէին զիս։ նոյնինքն Գուրգէնն էր։ Դակութիւնը նիհարցած գէմքին վրայ խտանալով այնքան գեղին և հաստ խաւ մը կապած էր՝ որ սեփ սե մաղերն իսկ ժանտահարի մը շիկագոյնն առեր էին։

Այդ կերպարանքը մատաղ երիտասարդի մը քով սարսափելի է . . . :

— Աղջկան մը տարփանքին գերին եղած կամ չնաշխարհիկ տուներու մէջ իր կենսական հիւթն սպառած է։ կը խորհէի ինքնիրենա, երբ գեղին մորթին վրայ յուղայի նման ցցուած մանտրտիկ ու թարախոտ կորիզներ — պատանեկան յաճախտգէպ ունակութեան, մանչերու թշնամիին յարձակման վատ արդիւնքին — Գիշուրեան կատկածը յառաջ բերին մտքիս մէջ։

Հետաքրքրուեցայ և գարման մը ասանիլ ուզեցի, բայց որովհետեւ այնքան ոերտ մտերմութիւն չունէի, և այս տեսակ զառնաղէտ ունակութեան մը անձնատուր մէկը զգուշացնելու և խրատելու համար վաստակ և հաւատարմութիւնը փորձուած մտերմութիւնը անհրաժեշտ ու առաջին պայմանն է, իր մօտաւոր աղդականներէն տարեկից մէկուն թելազրեցի երթալ խրատելու սրբազն պարտքը, յանձնարարիլով նաև միստիկ տանիիլ «Մանջերու Թշնամին» և «Աշնան Տերեւթեր»ը։

Մխալած չէի արդարեւ։ Գուրգէն Գիշուրեան կը հե-

տեւէր անհաւասարի չափազանցութեամբ։ չարաչար անձնատպանութեան այդ գմնդակ հաճոյքը փորձելով օրական չորսէն մինչեւ հինգ անգամ, այնպէս որ վեց ամսուան ընթացքի մը մէջ իր երակներու կենսունակ արիւնն իսկ քամած և գուրս արտադրած էր, ամեն անգամ կարմիր հանոյի մը խոլ հրձուանքը զգալով . . .

Կեսանքի մէջ ամենամեծ հաճոյքները ընդհանրապէս ամենամեծ գժբաղդութիւններու պատճառ կ ըլլան, և ինչ հաճոյք որ այսօր աննշան ու անմեղ կը համարուի, վաղը սպարութիւնն կը դառնայ և սովորութիւնն ալ կը փախաւի ունակութեան՝ որմէ հրաժարիլ շատ գժուար և յաճախ անկարելի կ'ըլլայ, ու մանաւանդ, երբ ենթական օժտուած չէ պողպատեայ հաստատուն նկարագրով մը, այդ ունակութիւնը կ'առաջնորդէ իր նախնական ձեւին — կերեզման . . .

Փրկութեան ձեռքը ուշ կը հասնէր սակայն։ Խրատականի ու գարմանի ժամանակն անցած էր։ Մոլութեան ձիբաններուն կառչած ան կը շարունակէր հաճոյքը մահուան, փլուզումը պատանեկութեան և երբ ամենավերջին աստիճանին հասած ըլլան զգալով կը տեսնէր իր վիճակին ահաւորութիւնն ու գարճն անկարելի կը գտնէր, կ'անիծէր կծու հառաջներով, կը նոյնովէր զպրոցի այն սպիրատ ընկերը՝ որմէ առաջնորդուած էր փորձելու և վայելելու սաղմնահոսութեան երկվայրկենի մը ցնցող հաճոյքը, զոր իբր անմեղ զբոսանք և անպետ նիւթերն մարմինէն զուրս արտաքսելու անհրաժեշտ միջոց — ինչպէս սպիր էր յեղեղել այդ անիծեալ լնկերը — հետզհետէ շարունակելավ հասած էր հոն՝ ուրիշ ողջամբ դարձը անհնար է . . .

Ու այդ օրուան առաւօտուն, Գուրգէնը մեռած գտան սենեակին մէջ, իր մահահոտ հաճոյքին յենած . . .

ՀԵԿ Գուրգէն, ո՞ր հրէշը հաճոյքի զգլխումով մտաղ տարիքէդ կեանքիդ տապարման հիմաքարը զետեղեց . ո՞վ, ձայնէ գերեզմանիդ խորէն, որպէս զի Աստուածային խարսազանով անոր չարչրկուող խիղճը իր մարմնի ծակուիքներէն արիւն պութկացնէ, խժուժօրէն պատժէ զայն և ապաշաւի մոլեզնութիւնը հիւծէ ու տանջէ յետին շունջը : Ձայնէ՝ Գուրգէն, թմբուկներով ձայնէ՛, թող հեկ զոհիս բողոքի գոռ արձագանգը սոսկացնէ նոյն եղենապարտ թերագրութեան յանցանչին մէջ գահավիժած ընկերներ, որոնք բիզմնաւոր մտաղ հոգիներու քայքայման պատճառ կ'ըլլան, և որոնք բարեկամութեան գիմակին տակ իրագէն մեռելաթաղներ են . . . :

Թող եղերական մտհուանդ որտաճմլիկ պատմութիւնն հաղակոյափ վրայ կ'թողուելով՝ իր գագաթն ծածանէ գրօշակը Գիշուրթեան կարմիր վտանգին, և քեզ տարեկից պատասխներ տեսնելով զայն մտամիովուին, նախագալու տիսուր վախճանը սուզմահոսութեան գժուխոյին հաճոյքին և փախչին հեռո՛ւ, գէպի սպիտակ անբծութիւնն մաքուր բարոյականի և կենսունակութիւնը ժլատութեան : Թող զգատանան ըմբռնելու թէ զիշուրինը անձնասպանութեան անենատակաղի զործին և, որ գանդաղ այլ յարատե կ'սպառէ, կը քամէ, կը ծծէ ու կը հատցնէ կեսնքի ամենաթանկագին ուժերը և ենթական կը վերածէ չորցած կմախքի մը՝ որ տիսուր վերջաբանն է գերեզմանի :



ՍԱՅԹԱՔՈՒՄ

Առետրական անյաջողութիւններու տուայտագին հարուածներէն խելայիկ, յուսատու նաւ մը Պոնտասի ափունքէն բերած Աղեքսանդրիոյ մայթերուն վրայ նետած էր զայն :

Խօսքի մէջ ճարպիկ, համոզելու ատեն փաստաբան, մտքով ուշիմ, գէմքով հրապուրիչ և կեանքի ալեպատառ փոթորիկներուն յամառ աննկունութիւնով խիղախող երխասարդ մըն էր ֆեղամ: Կայտառ, կարմրուկ ու լեցուն գէմքով, զոյգ մը ծաւի աչքեր՝ որոնց մէջ պատանեկան աշխոյց աւիւնն կեռալ և կրակոտ խմնգերու երփներանդ ծիածանը կը փալփի, իմաստութեան նշանակ կամակոր քիթ մը, որուն տակ որածայր պեխեր աջ ու ձախ չեղելով միշտ աչքերն ի վեր կը ծառանային :

Դիմագծեր կան, որոնք մէն մի քթթումով, ժպիտի մէն մի ծալքերով կը հրապուրմն զմարդ . համակիր տպաւորութիւն մը կը ներգողըն մեր վրայ և թոյլ չեն տար որ հեռանաս քովին . ժամերով կը դիսես զայն, կը քննես, կ'զմայլիս, կ'ելեքտրականանաս ու գեռ յագեցած չես . — Գեղամի իրապատիերն էր այդ, որուն վրայ ստեղծագործ Զեռքի ամենանուրբ հիւսքէնները կը փայլէն կարծես: Ետքեր ալ կ'սքանչանային այդ տարապայման գեղեցկութեան վրայ, որ նմանութիւնն էր մա-

զերը կարճ կտրուած օրիորդիմը , և արու ստեղծուիլը Ասոււծոյ սխալներէն մէկուն կը վերագրէին , եթէ որ խալներ կը գործէ Ան . . . :

Առաջին օրն իսկ , երբ օտար երկրի մը անհիւրնկալ մթնոլորտին տակ գդաց ինքզինք՝ չչուարեցաւ , երբէք չյուսահատեցաւ , ինչպէս կը պատահի շատերուն : Զերքը գրանը տարաւ և առետրական իրարույաջորդող վնասներէն մազապուր ազատուած 8-10 սկիներու զօրաւոր գոյութեան շփումն զդաց մասներուն տակ : Եւ որովհետեւ լիաբուան ամսականներով վարձատրուած պաշտօնէւթեան իսկ վախճանը անկուտիութեան կնճռու հանգոյցը տեսած էր միշտ , առանց որ և է վաճառականի մը դիմերու կամ աղերսագրեր զրկելու , հայաշատ կեղրանի մը բասաժներէն մէկուն մէջ աժան վարձքով գրասենեակի յարմար տեղ մը գտու :

Թրասենեակէ աւելի զինւորական պահականոցի կերպարանքն ունէր թէւ , բայց Գեղամ չէր այն պատանիներէն՝ որոնք առաջին քայլին մէջ գրաւննուն անհամատ ծախքերու գուռ բանալով՝ լուսնոյ տեռզութիւնը կունենան , և կայծուիկի նման լոյս մը տալով խաւարին մէջ կը կորուին :

Յանձնակատարութեամբ պիտի զբաղէր : Պէտք եղած կարասիներն էին սեղան մը , երկու երեք աթոռ , տրցակ մը թուղթ , զրիչ կազամար և փայտեայ գրամարկը մը հնավաճառէն ծախու առնուած , որուն վրայ հրէան երկաթի գոյն տուած էր : Իսկ պատերան վրայ զարդի հարկ չկար . գրասենեակի հաստատման երկրորդ օրն իսկ ձրի րիշաններ տեղացած էին ամեն կողմէ :

Գեղամ բնականէն չարքաշ աշխատող և հաստատամիտ նկարագրով օժտուած մէկը , առտուընէ մինչեւ

իրիկուն կօշիկ կը մաշեցնէր վաճառատուններու ումին և Աղեքսանդրիոյ տափարակ փակոցներուն վրայ , նմայշներու տրցակ մը սեղմած անութիւն տակ՝ կը քալէր ու կը քալէր , առանց կարեւորութիւն տալու երկնքէն մաղուող կրտակին՝ որ մորթին ծակտիքներէն քրտինքի կը լաներ կ'աղբիւրէր :

Շնորհիւ փաստաբաններու քար համալ համոզերու տաղանդին , իր յոգնութիւնն ու վազվատուքը յաճախ կլորիկ շահեր կ'արտադրէին . և երբ արեգնամատին իր սենեակը վերագաւնար օրուան գործառնութեանց հաշուեկշիւն հաներու , այտերուն վրայ հրճուանքի փուլիներ կը գոյանային :

* * *

Տարիներ վերջ , երբ գրահարկղի ներկուած փայտը իրապէս երկաթի փօխուած էր , բանալին գտրճներով ինքզինք գէմ առ գէմ կը գանէր 3-4 հարիւր կարմիր ձիւորներու արագասոյր արշաւին և կուրախանար , վասն զի զանոնք շահած էր իր ճակախն քրտինքով , հալալ աշխատանքով , առանց խարդախութեան՝ ինչպէս անամօթաբար կը շահին յանձնակատարներու մեծագոյն մասը . մինչ ինք այդ սկիներէն շտա աւելի բարձր կը գտնէր անուն մը՝ զոր իրաւունք ունէր շահելու իր ուղղամիտ յանձնակատարի մը տիպար օրինակով : Իր պատիւն էր այդ , համբաւեալ ուղղամիտ տիտղոսը :

Պատուաւոր ու անխարդախ յանձնակատար . որքա՞ն գժուար է գտնէլ աւետրական հասպարակին վրայ . . . :

Գրասենեակի գուռը կզպելէ վերջ առւն կերթար և վարձու սենեակին մէջ կը փակուէր օրուան յոգնութիւնը Մորփէսուի խանգոտ թեկրտուն յանձնելու : Զէր այն շոայլ ու ցոփակեաց երխտասարդներէն՝ որոնք

քանի մը փարայի ներկայութենէն քաջալերուած՝ շունչերնին գարեջրատան և հանրատուներուն մէջ կ'առնեն, վայրկենական լվակի հաճոյքի մը սիրոյն կեանքի բայց քայման սաղմերն ժառանգելու . . . : Տարօրինակ իրողութիւն մըն էր զայն գիշերը սրճարանին մէջ տեսնել, այն ալ գուցէ յաճախորդի մը rendez-vous ին պատասխանելու համար :

Առանձինն էր Աղեքսանդրիս մէջ: Երեք եղբայրներունէր՝ որոնք հետաւոր անկիւններու մէջ հացի պայքարը կը մղէին: Ու ինք որ տարիիներ անտրունչ տարած էր պանդուխտի մենաւոր կեանքը, հիմայ դըրամի ներկայութեան քով մեծ պարապութիւն մը կը տեսնէր — ընտանեկան քաղցր կեանք՝ որմէ զրկուած էր և կարօտնունէր: Օր ըստ օրէ այդ պակասը այնքան զգալի եղած էր, որ երբ իրիկունը յոգնած ու պարտասած սենեակին ներս կը մանէր դարիալի արտմաշուր մոմն վառելու, հառաչ մը կը թուէր կուրծքէն, թախիծով կը համակուէր, պատերը զիսուն պիտի փլէին կարծես. մի նակ միս մինակ՝ ընկեր, մտերիմ, անկեղծ բարեկամ մը չէր կըցած գանել — որ գժբաղվարար եթէ ոչ անկարելի գոնէ շատ գժուար ու հազուագիւան է գտնել Եղիսաբական այլասերած մթնոլորտին տակ: — Կը նեղուէր սիրով պերձաշուք քաղաքի մը մէջ՝ ուր ամեն կողմ ցնծութիւն, եռ ու զեռ կը աիրէ, և ուր անսկակատ են բազմապիսի զրօսավայրեր և իր անշուցած մենաւոր կենցաղը ճգնաւորի մը հետ կը համեմատեցնէր: Իր արտմութիւնն ու սրանեղուքը փարատելու համար հետզհետէ ընկերներ գտաւ, սրճարանի ամենօրեայ յաճախորդ գարձաւ և որ ցաւալի է՝ օր մըն ալ սեղանիր մը շուրջ տեսան. ընկերներով բոլորուած, ջրախսուն օղիի պղտոր գաւաթին առջեւ, որ աւա՛ղ, իր ոգելից

զօրութեամբ Գեղամին կեանքի յոտակ հայելին պըղտորեց . . . : Ժամանակ մը Գեղամ շարունակեց գտւաթեներ պարպելու այս ընթացքը, որուն իր անմիջական հետեւանք, ընկերներու հետ տաք գլխով հաճոյքի թառամեցնող տուներէն գիշերը ուշ ատեն իր սենեակը վերագարձաւ յաճախ:

Ամիս մը այս կերպով շարունակելէ յետոյ, առտու մը իր գալիութեան հակամիտոսող գէմքն ու կապոյտ շրջանակուած աչքերը գիտեց հայելին մէջ. սարսափեցաւ ցոփութեան թողած այլակերպումէն, աչքերը ուզզակի գէմքին յառեց, մանրակրիտ նայեցաւ իր գիմագծի մէն մի այլափախուած կէտիկուումին, և պահ մը ցուցամատը ծնութին խորհելէ յետոյ բացագանչեց.

— Ինչո՞ւ չամունանամ . . . :

Այլես չշարունակեց ամիսէ մ'ի վեր սկսուած և աւա՛ղ այնքան սուզ արժելու կոչուած յոոի ընթացքը ու այս անգամ միայն գործին վրայ չէր ամբողջ միտքը, այլ և լնտանեկան բոյն մ'ստեղծելու բուռն տենչը կ'զբաղեցնէր զինք. կը ծաւալէր ու կը մեծնար զազափարը այդ զգալի պակասին:

Յանձնակատարի գործին բերումով Գահիրէ երթալու պատեհութիւնն ունեցած էր յաճախ, և հոն հայրենակից ընտանիքի մը հետ յարաբերութիւն հաստատած:

Զապէլ, որ այդ ընտանիքի միակ զարգն ու պարծանքն էր, հաղիւ 14 գտրուններու նեկտարով օճուած սիրուն վարդ մըն էր. միջահասակ, կլոր գիմագծով, լեցունէկէկ, խիտ ու շագանակաղոյն մազերով՝ որոնք կաթնաթոյը ծոծրակին վրայէն իջնելով մինչեւ սրունգները կ'երկարէին. ծաւի աչքեր՝ որսնց մէջ կարծես բռնկելու հակամէտ փայլուն երանգ մը կը գողգղար, և

որ աւելին, այդ տիպար գեղեցութեան կը մխացնէր ձեռարուեսաներու քաջահմտութիւն, անտեսագիտութեան ամեն կատարելագործութիւն, և մանտրտիկ ըշրթներու անուշ խօսքերէն հատիկ հատիկ քաղաքավարութեան հմայքոտ բառեր կը կաթկթէին խօսակցին հոգին վրդովելու սաստիճան տենդուս:

Գեղամ Զապէլի բարեկամն էր, մտերիմը: Քանի քանի անդամներ ուսունթանութ պտոյտի ելած, հասարակաց պարտէզները գացած և մանիցակներէ փունջեր կապելով իրարու նուիրած, մէկզմէկու կուրծքին ճարմանդած էին: Այս բարեկամութեան մէջ եղբայրքը տնկեղծ սէրն էր որ կը թագաւորէր, ոչ մէկուն մտքէն խոկ կ'անցնէր տարբեր սիրոյ մը նեկաւրը խառնել այդ երկնային բարեկամութեան:

Ի սկզբան անտարբեր էր Գեղամ. եղբօր մը հուրացատ գիրքն ունէր Զապէլի հանդէպ. որպէսէտե իր մտածումով գեռ անշափահաս ալ էր նէ: Այն վայրկեանէն սակայն երբ հայելին առջեւ «Ա. Խուսնութիւն» բացագանցած էր, Զապէլ իր երեւակայութեան առջեւ մէծցած, ուռճացած, հասանցած՝ կին ըլլալու պատրաստ էտկ մըն էր, ինչպէս Մարիուսի Գօղէթը:

Տառամերու, մտածելու տեղի չի կար երբէք: Զապէլ անձանոթ մը չէր, կը ճանչնար զայն, և անոր բերնէն խոկ իբր բարեկամ-եղբայր մը որուն մարդ տեկի կրնայ վատահիլ կեանքի զանազան գաղանիքները քան հարազատ եղբօր մը՝ լսած էր ծննդեան թուականէն մինչեւ այդ օր անցուցած անմեղունակ կեանքին անբիծ վարք ու բարքն: Խոկ գեղեցկութեան կողմէ երկուքն ալ բնութեան առաջին եղանակին քաղցրաբայր վարդերէն ու ծաղիկներէն փոխ առած էին իրենց երանդներն, և եթէ իրօք է որ մարդիկ հոգին սականդած են

Գեղամու Զապէլ յառաջ եկած էին ամենագեղեցիկ և բազմերանգ ծաղկեփանչի մը զգլխող խմբէն . . . :

Երթալավ պաշտումը կը սաստկանար, ամուսնութեան զգացումը կը տոչորէր և Զապէլի սէրը կը բուրնեկէր ու կը սաստկանար իր մէջ: Հեռուէն խենթ սիւրակար մըն էր այլեւո, խոկ վերջին այցելութենէն ի վեր բնազգումով մը Զապէլ ալ Գեղամի սիրոյ կայծին իր կոյս գոնակներուն հպիկն զգացեր էր կարծես:

* * *

Շոգեկառքը Աղեջսանդրիոյէն Գահէրէ կը սուրար: Գեղամ պատուհանէն աչքերը գէպ ի անտանգ հորիզոնը յառած Զապէլի սիրոյն ատրուշանը կը տեսնէր:

Կը մօտենար հետզհետէ: Գահիրէի մեծափարթամշնքը սիրոյ խոստվանութեան դէմ պատուարներ կը թուէին իրէն, մինչ չոգեկառքը կը սուրար պարապութիւնը ձեղքելով որուն պոստիկացող ֆչփոյն ու ժամանումի սուրումը սրտի բարախման երագութիւնը կ'առնեղագծէին:

Անմախընթաց սովորութեամբ Գեղամ հեռագրով իմացուցած էր այս անգամի գալուստը. ծնողքը զարմացան. Զապէլի նախազգացումը իր սրտին խօսեցաւ. և երբ պատուհանէն առջեւ նստած, աչքը ժամացոցի սլաքին ճամբան կ'ապատէր, երկծի կառքը դրան առջեւ հասնելով Գեղամ գլուխ գուրս կը հանէր:

Զապէլ սովորականին նման մինչեւ գուռ ընդ առաջ երթալավ գիմաւորեց զայն, բարեւեց զլմու չնորհալի խոնարհումով ու փափուկ ձեռքը երկարեց անոր: Գեղամ բանեց երկարուող ձիւնաթոյր ձեռքը, սեղմեց զայն ու իր մատները պահ մը չկրցաւ զատել սիրոյ աներեւոյթ կապերավ հանգուցուած պրկումէն: Զապէլ ցըն-

ցուեցաւ ելեքտրական հոսանքէ մը մղուած, սարսուացամբողջ մարմնով, սարսուա մը՝ որ որքան զօրաւոր ըւլայ այնքան աւելի մեծ հաճոյք կը պատճառէ սակայն . . . : Գեղամի մատներէն գէպ իրենը տաք չիդ մը երկարելով ամբողջ մարմինին մէջ կիզում մը կը ներարկէր, կ'այրէր և արգէն խոկ չնորհալի և նուռ այտերուն վրայ ամօթխածութեան կարմիր երանգ մը շիկնեցնելով երկնային դիցուհիի մը կը փոխէր զնէ :

Երկու ձեռքերը գժուարաւ զատուեցան, ոչ մէկը կրցած էր բառ մ'արտասանել, և երբ Զապէլ ու Գեղամ իրենց շուարումէն յանկարծ արթնցած գլուխնին վեր առին, տաքցած ու կրակ կարած այտերէն ժպիտներ ցուցացին և երկու սիրատարփ նայուածքները իրարու հանդիպեցան . . . :

* * *

Անդրանիկ սիրաբատայայտաւթինէն վերջ, որ սկըզբան գտղոնի մնաց Զապէլի ծնողքէն, բաժանումը շատ գտուն եղաւ : Քանի՛ քանի՛ անգամներ Գեղամ ստիպուեցաւ իր թաշկինակին մէջ ծալլել Զապէլի սիրուն աչքերուն վրայ շարուող մարգրիտները երբ անբաժան համբոյրով մը, շըթունքի ստորակէաը կը դընէին հեշտագին ժամերու առաջին վայելման առջեւ :

Գեղամ յուզուած՝ ինքզինքէն ելած՝ զինովի մը պէս Աղեքտանդրիս կայարանը հասած գտաւ ինքինք: Երբ եկած էր, ինչպէս եւ ո՞ր ձամբավ չէր գիտէր, այնքան ծանր ճնշած էր Զապէլի բաժանումը:

Կրկին նմոյշներու ծրաբը անթած հոս հոն կը վագէր, քիչ մը աւելի ծախելու, գործ մը աւելի կատարելու: Գործելու աշխոյժը կրկնապատկեցաւ, եռանդը բորբոքեցաւ փոխանակ ջլատուելու, ինչպէս թիթեւ-

առլիկ երիտասարդներ սավոր են այսպիսի պարտգայի մը մունալ իրենց մօտ ապագայի ծանր պարտականութիւնները եւ թաղուիլ, նուիրուիլ սիրոյ երազներու անհատում երեւակայութեան մէջ . . . :

Աշխատութիւն, բթախնք, յոգնութիւն, հիւլէի մը չափ նշանակութիւն չունէին. կը վազէր ու կը վազէր ան, վաճառատունէն մաքս և մաքսէն փոքրիկ գրունենեակը ու կը հրճուէր ալ, տեսնելով գեղնարակ ձիաւորներու բարձրութիւնը՝ ոլոնք իր քրախնքի կաթիւներէն յառաջ եկեր էին:

Մարմնի տկարութիւն չէր ունեցած երբէք տարիներու ընթացքին մէջ. օր մը սակայն պեխուրու միացման գծին վրայ փոքրիկ խիթ մ'զգալով հայելիին նայեցաւ. կածուիկ մըն էր: Կարեսրութիւն խոկ չտուաւ — կ'անցնի, ըսելով. առանց մոքէն կարենալ անցնելու որ կեանքի մէջ ամենափոքր սայրախում մ'խոկ գէպ իշարը, գէպի անբարոն անսպի չմնար, և ուշ թէ կանուխ իր հասուցումը կուտայ:

Այլևս Զապէլի ծնողքէն հաւանութիւն տուած և երկու «ալիանա» ները հանգիստութեամբ՝ ուրախ և երջանիկ՝ մատներնին անցուցած էին:

Երկու շաբաթն անգամ մը Գահիրէ իշնելով իր խօսեցեալին հետ թանիագին ժամանցներ կ'ունենար Գեղամ. և երկուքն ալ մաքուր ու սրտագին սիրով մը կապուած, ներքնապէս կը հրճուէին իրարու հանդիպած ըլլանուն համար: Շատեր կը նախանձէին զոյգ սրտերու հոգեկին բարխաման ու սրտելնուն արիւն կ'երթար . . .

Տարիսուկէս խօսեցեալները նոյն տաք սիրով անցուցին: կը մօտենար ժամանակը երբ երկու սիրատարփ

որտեր ի մի պիտի ձուլուէին։ Զապէլի զգացած խինդն անչափելի էր, հարսանեկան օժիտն իր ամեն մանրաւ մասնութիւններով մէկիկ մէկիկ պատրաստած և անոնց իւրաքանչյուրին վրայ իր յատուկ նշանագիրը տուեղանկարած էր։

Ամիսն անցած էր և տակաւին Գեղամ խօսեցեալին այցելած չէր։ Շրթունքին վրայ առաջին առթիւ երեցաղ փոքրիկ վէրքը կը մեծնար հետզհետէ ու քավէն պըղտիւներ ևս կ'ելլէին։ Կը նեղուէր, ահ ինչպէս մօտենար Զապէլի։

Օր ըստ օրէ վէրքերը ծաւալեցան անհամեմատ արագութեամբ և գանգազօրէն այլ յարատե վար թափեցին այն թելերը՝ որոնք սրածայր պեխեր յօրիներով իր դէմքին մասնաւոր փայլ մը կուտային։

Բժիշկ, դեղ ու գարման տնօղուտ կը մնային։ միւս կողմէ Գեղամ կը կորանցնէր իր այտերու կարմրութիւնը եւ աչքերը կը խուտաբամածէին։ Գարմանատար բժիշկն երկար փորձերէ յետոյ յայտնած էր այդ վէրքերուն անունը եւ ուրկէ ստանալը. սակայն ի զուր ան իր մաքի խորչերուն մէջ կը փնտոէր այդպիսի հիւանդութեան մը առիթ տուող կէտ մը, եւ մտքէն իսկ չէր կընար անցնել կամ յիշել թէ տաենօք առանձնութեան ձանձրոյթէն մղուած, մի քանի ընկերներու հետ սեղանին գլուխը լամելիքներով ուղեղը շոգիացնելէ վերջ յաճախած էր այնպիսի տեղեր՝ ուր ամենասմբակուռ նաւերն իսկ խորտակուած են . . . :

Քանիցս սիրալիր նամակներով, ուր Գահիրէ չերթալն պատրուակող զանազան պատճառներ կը մէջբերէր, Զապէլի միտքն հանգարտեցած էր. բայց մէկն երկու ամիս եղաւ դեռ եկած չէր։ Զապէլ անտարբեր չմնաց,

աչքերն ճամբուն զերին եղած էին. հս հս հարցաւ փորձելով խմացաւ Գեղամին չ'գալուն րուն խսկ պատճառը. բայց առանց հիւանդութեան ինչ կարգէ ըլլալն հասկցած ըլլալու երկտաղներ ուղղեց յարելով թէ Գեղամի իր այդ վիճակին մէջ աւելի սիրելի կը թուէր իրեն ու անհամբեր գալուն կ'սպասէր։

Քաջալերուեցաւ Գեղամ, շարունակեց իր այցելութիւններն համբոյըններն ու սիրային խօսութուասուքները . . .

* * *

Առաւու մըն էր. — սպալեր առաւօտ — Զապէլ պատռհանին առջեւ նոտած ձեռագործին վրայ իր վարպետութեան հրաշալվքները կը գեղակերտէր անուշ զեփիւովին յանձննելով մեղմօրօր երգի մը նազանքութրթուամները՝ որոնք պահ մը վերջ աւաղ, կողկողագին հեծկլտանքի ալիններուն մէջ պիտի մարէին։

Բօսթի ցրուիչ պաշտօննեան գրան մօտեցած էր, պայուսակը վկէն կախուած։ ձախ ձեռքին մէջ նամակներու տրցակ մը, եւ աջին՝ առատուան թուլցնող տաքին աղբերհոս քբայինքը չորցնող գունաւոր թաշկինակը բռնած։

Զանգակին պտուտակը ոլրեց եւ ձերմակ պահարանով նամակ մը յանձնեց ընդ առաջ փութացող փոքրիկ սպասուհիին։

Զապէլ վաս նախազգացումով մը ոտքի կեցաւ, մինչ ձեռագործը թուլցած մատներու մէջէն վար սահած էր։

Սպասուհին կը մօտենար, եւ ձերմակ պահարանով նամակը Զապէլի յանձնելու պահուն անոր աչաց մէջ կը նայէր այնպիսի խորթ եւ անսովոր կերպով մը՝ իբր

թէ տիրուհիի աղուսր աչքերուն մէջ արցունքի շիթեր որսնէր :

Զապէլ անծանօթ տրտութեան մը օշխողախառն ուրախութիւնսվ իր անունը կտրդաց այդ սպիտակ պահարանին վրայ : Իրեն ուզուած էր, որու կողմէ սակայն, այդ չկրցաւ գիտնալ, մանաւանդ որ Գեղամի գրին երբէք չէր նմանէր :

Փորձով գիտուած է որ ամեն ոք երբ նամակ մը կ'ստանայ, գեռ պահարանը չբացած հասցէն կը կարգալ, ուշագրութեամբ գրերու ձեւին կը նայի, կը զննէ անմիջապէս հասկնալու համար թէ ուրկէ կուգայ եւ որու կողմէ : Զապէլ ալ Շէրլօք-Հօլմսեան հետազօտութեամբ գրերը քննեց, ջանաց գիտնալ եւ ի զուր փորձեց մտաբերել այդ գրերուն տէրը՝ որոնք գոզգացած եւ յուզուած ցնցուած ձեռքի մը նմանութիւնները կը յայտնէին :

Բայցաւ նամակը վերջապէս . բոլորովին անծանօթ գիր մըն էր եւ անստորագիր : Այլայլեցաւ պահ մը, առանց իր մտքի հաւասարակշուութիւնը կորսնցներու : Ստորագրութեան տեղ « Քեզ ի արէ սիրող մը » ն էր գրուած նամակին տակ՝ որ « Սիրելիդ իմ Զապէլով կ'սկսէր և փոխարեւական բառերով կը գուժէր գոյխային այն հոգեցունց անունը՝ որ գեռ նոր թղթատուելու սկսուած կեանքի մը ամենագեղեցիկ էջն վրայ վերջակէտ մը գներա սահմանուած էր . եւ որ բժիշկն կողմէ Գեղամի եւ անստորագիր սիրովին միայն յայտնուած էր :

Գաղղիալիս ախս . . . :

Այդ չարաշուք բառին, այդ գժոխըմբեր անունին առջեւ միայն Զապէլ ինքզինք կորսնցուց եւ գալկացու : Շրթունքները կը գոզգացին ակրաներու կափ-

կափումով, ջերմի հիւանդութեան ենթարկուածէ մը տեկի ուժգին . արխունը շրջան ընելէ կը գտղրէր կարծես, և կուրծքին տակէն իր սէրն գաշունադ անդրանիկ հառաջներն գուրս կը փախչէին :

Այլեւս աշխարհ ու հիւանդագին զանգուած մը կը թուէր, ուր ո՛չ յայս կար՝ ո՛չ լոյս, ուր ամեն ինչ սպապատ էր և լացող : Զապէլ որտի յանկարծուստ արիւնելէն և մէկ վայրկեանէն միւսը իր ամբողջ երազներու խաբուսիկ պատրանքի մը փախուելէն խելայեղ, փակից սենեակին գուռը, առանձնացաւ չորս պատերուն մէջ և ձեռագործի կոսրին վրայ ծալլեց իր արցունրի ամենագաւան կաթիւները, իր կեանքի ամենատահիջ հառաջներն ու երազ-յոցերու փլուզման հեկեկանը . . .

Պահ մը լճացած աչքերով կրկին թուղթին նոյեցաւ . ա՛հ, այնքան անկեղծութիւն մը կը ցոլար՝ որ չար նախանձի մը արդիւնքին վերագրելէ հեռի կը տանէր զինք : Խելացի ազնիկ, անմիջապէս իր ոյժերն հաւաքեց, գրիչն ու թուղթ ձեռք տուաւ և երկտող մը գրեց այն բժիշկին՝ որու խնամքին յանձնուած էր իր խօսեցեալը, Գեղամի :

Նամակավ պարզեց ամբողջ իրազութիւնը . յայտնեց իր կուրծքին տակ կուտափուած բուռն սէրը Գեղամի հանդէպ, այսուհանդերձ եթէ ձիշգ վերագրուած ախտին տէրն էր, անմիջապէս լրելու որոշումն ալ հազորգեց, աւելցնելով՝ որ եթէ բժիշկը փափկանկատումով զինք խարեւ ուզէր և ծածկէր Գեղամի հիւանդութեան բուն անունը, ապագայ սերունդի մը շարունակուող ոճիշներուն դահճան պատի ըլլար ինք, և միանգամայն փրկիչը՝ եթէ ասնականօրէն, առանց խղճի ցաւէն շուարելու ծշմարտութիւնը պարզէր :

Նամակը փօսթին յանձնելէն երկու օր յետոյ ցըր-
ուիչը նամակ մը երկարեց սպասուհիին։ Զապէլ հապ-
ճեպով պահարանը պատուեց, պարունակութիւնը լսիկէ
կ'ուղէր։ Դեղագրի նման թուղթի կտորիկ մըն էր՝ ուր
բժիշկին կողմէ հակիրճ տողերով կը պարզուէր իմդիրը,
և անգամ մըն ալ կուգար հաստատել անսատրագիր-
նամակի յայտնած դժոխային անունը.

Գաղղինական ախս . . . :

* * *

Բժիշկին երկտողը բուն իսկ վերջակէտը գրաւ երա-
նութեամբ սկսուած սիրոյ մը՝ որով Զապէլ աշխարհի-
անխառն երջանիկութեան տիրացած ըլլալ կը կարծէր.
Իսկ հիմայ կ'ողբար իր վիճակին՝ որ առաջին առթիւ-
իսկ յուսախար եղած էր աշխարհային վայելքներու
գրան առջեւ, կ'ողբար և իր այնքա՞ն սիրելի Գեղամին
վրայ՝ որուն համար կեանքը քաշքշաւող մեռելութիւն-
մըն էր այլեւս, գերեզմանի ափին մօս կենդանի դիսկ
մը . . . : Սէրը կը տոչորէր ու կը կրծէր զինք. աչքերը
խոնաւ էին, գէմքը տբառում և սիրտը խոցոտուած
միշտ. այսու հանդերձ երբեմն իր թախծոտ այտերուն
վրայ հոգեկան սրախութիւն մը կը ճառագայթէր սա
գերլիվեր զգացումէն գոյացած՝ որ ապագայ սերունդ-
ներ կը փրկուէին այս անակնկալ յայտնութենէն . . . :

Ինք սրտովին պատրաստ էր զոհուելու սիրած գե-
ղամին, բայց ապագայ ախտառոր սերունդի մը և տուայ-
տելու դատապարտուած զաւակներու հեռանկարը կը
սսկացնէին զինք :

Պատուհանին առջեւ նստած արցունքի կաթիները
ձեռագործի թէլերուն կը հիւսէր, և տխուր մտածում-
ներու փոթորիկ մը կ'ունար մտքի մուայլ հորիզոնին

վրայ, երբ գրան առջեւ երկնի կառքի մը մէջէն վար
սահեցաւ Գեղամ։ Քթին ասկէն բարակ կտաւի շերտ
մը անցուցած, ու կտաւապանի ստակը վճարելով ուրախ
զուարթ ներս մտաւ :

Զապէլի շունչը կը գժուարանար, սրտի գանակները
արագութեամբ կը բարախսէին, այնպէս որ յազումէն՝
նստած տեղէն իսկ չկրցաւ շարժիլ. մինչ գէմքը հետզ-
հետէ կը մթագնէր և փոթորիկ մը կը փայլասակէր ու-
ղեղին մէջ։ Այդ ախտի գոյութիւնը մանաւանդ իր
անդրանիկ սիրոյ առջեւ այնքան գէշ ազգած էր՝ որ
հրէշ մը տեսնել կարծեց, թէն կը սիրէր զայն կար-
ծուածէն շատ աւելի բուն կերպով :

Գեղամի աչքերէն չվրիակեցաւ Զապէլի անտարբեր
գերքն՝ ու գէմքին վրայ յաջորդաբար երանգուազ ամպ-
րոպները, ախրեցաւ. բայց առանց կասկածերու։ Ու
սենեակէն ներս մտաւ, ուրախ ժպիտով մը, այնպիսի
ժպիտ մը՝ որ հատկցնել կ'ուղէր թէ նազանքով մը միայն
տեղէն չը շարժիր, բայց այդ ցուացւմը շուտով մա-
րեցաւ անոր խորշոններուն մէջ։ Մօտեցաւ, ձեռքը Զա-
պէլի երկարեց սեղմելու համար։ Զապէլ մինչեւ այդ
պահը բառ մ'իսկ արտասանած չէր, երբ Գեղամ ձեռքն
անոր երկարեց, այնքան պազ սարսուռ մը զգաց նէ՝
որ բացագանչեց սարսափահար.

— Արիւնոտ ձեռքդ լուտ և ապա մօտեցիր ինծի,
ո՛ճրագործ . . . :

* * *

Այն եռանդուտ պատանին, որ պահ մ'իսկ դուլ ու
զագար չժանճնալով՝ ցերեկուան տաքն ու տօթը կ'ար-
համարհէր վաճառաստունէ վաճառաստուն պտտցնելով իր
նմոյշներու տրցակը, Զապէլի սոսկահարուած «ոճրա-

գործ» մակղերէն վերջ այլեւս թուլցած ու կըռտած, եռանդը մարտած ու գոյնը գեղնած էր . . . : Յաճախ կը քաշուէր ծովիզերը, մառնալով իր գործերն ու գրասենեակը, քարափի ժայռերուն բաղխուռող ալիքներուն կը միացնէր իր հառաջներն ու արցունքի շիթերը: Հան կը մնար, ժամերով, երկա՛ր ատեն, խուլ իր շուրջի գոհ ու բոհին. կ'անձէր այն քոնի մ'օրուան ձանձարյթէն յառաջացած Սայրախումը՝ որ տունէն որձարան, սրճարանէն գարեջրատուն հրապուրելով, սեղանին առջե բայցայման գաւաթը շրթունքին տարոծ և ապա իբր հետեւանք յոսի ընկերներէ թելազուելով գացած ընկղմած էր չնաշխարհիկ տունէրու անյատակ տվկէտներուն մէջ . . . :

Հազա՛ր անգամ կը զղար որ վայրկեանի մը հառցոյթէն հասմար՝ իր կեսներին, երիտասարդութեան, պատիւին և մանաւանդ երանաւէտ սիլոյն առջեւ ահաւոր անդունդ մը փորտած և այպանելի գերեզման մը պեղած էր:

Ու երբ պատմաբար բաց գրամարկոյին առջե կը գտնուէր, ցաւով ու արիւնոտ սրտով կը դիտէր հնա տիրող մեծ պարապութիւնն ու կարմիր ոսկիներու մեծ մասին ունիւնուանալը, սրոնք աւա՛զ, հակառակ անիւնոյ տրամադրուերուն՝ ո՛չ իր ցաւին, ո՛չ իր ախտին և ո՛չ ալ իր սիլոյ կործանման դէմ կրցած էին իբր սպեղանի ծառայել:

Ծանօթներ ցաւով կը դիտէին Գեղամի արգահատելի վիճակը՝ որ գրամը, պատիւը, բարեկամութիւնը, երիտասարդութիւնը, գեղեցկութիւնն ու առողջութիւնը գոհած և մանաւանդ կոլոնցուցած էր այն հրեշտականման Զապէլը՝ որ իր ամենայարմար կողակիցն ըլլալու ստհմանուած էր, և որ սակայն, այդ վճիռն

եղծանեց վայրկեանի մը հաճոյքով. և ի՞նչ լրբենի հաճոյք՝ որուն անձնատուր եղած են Եղիպտահայ երիտասարդութեան ստուար մասը, փոխարէն հատուցանելով իրենց կենաւնակ ոյժն, վճարելով իրենց բարոյական ու նիւթական հարստութիւնը, ժառանգելով այնպիսի սակալի ախտել՝ որոնք ախտաւոր սելնդագործութիւն մը կ'ստեղծեն, և յաճախ իրենց ամօթապարտ հիւանդութիւններուն գիտակից ըլլալով հանգերձ, լպիրչօրէն կ'ելին ամսւսնանալու և այդ կերպով անմեղ աղջիկներու մեղքն ու արիւնը մանելէ զատ՝ փճացնելու նոր սերունդ մը՝ որոնք տուայտանքի բաժակը պիտի քամն ցմրուր և հայութեան ու աշխարհի անօգուտ անհամաներն ու մակաբոյցները պիտի հանդիսանան փոխանպարծանքի . . . :

Ժամանակ մը վերջ Գեղամմա՛լ չտեմուեցաւ: Աղեքանգրիայ մէջ գրասենեակն շատոնց գոցուած էր արգէն: Ոչ ոքի խմացուց, ոչ ոք գիտցաւ ուր երթալը, միայն հասկնալի է որ այս անգամ յուսատու նաև մը չէր զայն Եղիպտական տիերէն հեռացնաղը . . . :



ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

Սիրելի՛ բարեկամ,

Երկար ատենէ ի վեր մտադրած էի գրել քեզի, ինչ ինչ պատճառներ սակայն արգելեցին զլա։ Այսօրուան քանի մը ժամու պտոյտի միջոցս սլուզի կը զոհեմ քու սիրոյդ, վասն զի բարեկամական պարտականութեանս մէջ չթերանալու գաղափարը խղճի հանգիստ և կրկնակի հաճոյք կը պատճառէ ինծի։ Յոյս մեծ ունիմ թէ ներկայս իր փափաքելի ադրեցութիւնը պիտի ներգործէ։

Բարեկամ ենք, չէ՞ քիչ մաւելի պարզ ու բացայտ խօսիմ ուրեմն, և եթէ իրազութիւնը մեզկացընելու ատեն, անզգալաբար խիստ ու հարսւածող լիզու մըն ալ գործածեմ քեզի հանդէպ, սրտովին զըեղ սիրող բարեկամի մը խօսքերն ընդունելով՝ չցաւիս, վիրաւորանք զզաս երբէք։ Բարեկամութիւնը մէկզմէկ շողոմելու, մեր վէրքերն ծածկելուն մէջ չի կայանար, ընդհանակառակն, փոխադարձաբար զանոնք ցոյց տալու և մատնանշելու է, տպա թէ ոչ այդ վէրքերը կը փառխտուսրեն ամբողջ մարմինը։ Թոյլ տանք բժշկի նշգրակային դարմանատար հպումին՝ քանի գեռ ժամնակը ուշ չէ։

Տարի մատուց, երբ քեզի այցելած չէի տակաւին, ծանօթներ շատ աննպաստ կը խօսէին կենցաղիդ մա-

սին և տոօրեայ ընթացքդ կ'այպահնէին։ Անձնական թշնամանքի վերագրելով չէի ուզեր հաւատալ, քանի որ երկար տարիներ միասին ապրելով, բնութիւնն սերտելու պատեհութիւնն ունեցած էի այնքան մօտէն, և գիտէի թէ պարկեցտ, աղնիւ ու դաստիարակուած հայր մունիս, որ գիտէ խարազանել չարիքն ու մուլութիւնները, և կը ջանայ իր գերդաստանի բարձր անուան արժանի ու պատուարեր զաւակներ հասցնել։

Երբ խաբուսիկ ազատութեան նախօրեակին մէկզմէկ համբուրելու երջաննկութիւնը վայելեցինք, առանց վատահելու, երեւակայութեամբ միայն քու մասին կազմած գաղափարս անվթար պահնելու ցաւալի վայրկեանն ապրեցայ։ Թշնամանք չեն եղեր, աւա՛զ, իրականութիւն . . .։ Յոյսի և ուրախութեան սփոփանքը մարեցաւ սրտիս մէջ, երբ առաջնն վայրկեանին իսկ, ֆիզիքրականիդ՝ այլանդակ շարժուձեւերուգ՝ և անձունի խօսակցութեանդ ի տես, արբեցութեան՝ մարդս անքան անառնի մը կեցպարանայիշառդ այդ ոգելից ըմպելիներուն թողուցած յուսի ազդեցութիւնները նշմարեցի, որնց սիրահաբները տարատրոս կ'առաջնորդուին անշուտսափելիօրէն։

Չեմ գիտեր, ի՞նչ շարժառիթ քեզ ստիպած՝ կամ ո՞վ առաջնորդած է, որ շրթունքդ կցես մահուան գաւաթին և խօլարձակ ընթանաս այն կործանումի շաւիզէն՝ ուրկէ ողջամբ վերադանալը եթէ ոչ անհնարին, գոնէ շատ գժուար է, և կարօտ երկաթեայ նկարագրի։

Ներկայ ձաղկելի վիճակիդ անդրադառնալով, արդեօք մտամիոփ ինքզինքիդ ըրա՞ծ ես սա հարցումները։ — ի՞նչ եի. ի՞նչ պիտի ըլլամ և ինչո՞ւ կ'ապրիմ։ կենսական հարցումներ ահա, որնց վրայ երբ լլօրեն

անդրագառնաս ու մտածես, պիտի ըմբռնես կեանքից գոյութեան նպատակն ու զայն իրագործող եզական միջոցները։ Պիտի տեսնես այն ահաւոր վիճն ու անդունզը որ բացուած է առջեւգ, կեանքիդ պղտուած հայելին մէջ։ Եւ եթէ չփութաս հեռանալ այդ թունալից քասու ափունքն, ուշ թէ կանուխ պիտի կրանուիս, պիտի քշուխ հուժկու հոսանքէն՝ երբ զզջումն ու լաց անօգուտ կը գտանան այլեւս։

Մարդս կը ծնի՛ կապրի՛ ու կը մեռնի, ինչպէս բոյս մը՝ որ կը ծիլ, կը ծաղկի ու կը թառամի։ Վարդըն ալ տունկ մըն է՝ փուշն ալ։ Առաջինը ձեռքէ ձեռք կը յափշտակենք, կը գրգուրանք վրան, անով մեր կուրծքերը կը գարդարենք, փունջ կը կապենք ու իր քաղցր բոյրապ կը հաճոյանանք։ կը տրտմինք սակայն երբ թօշնի, որովհետեւ գեղեցիկ էր ան, զուարթութիւն և հրճուանք կը պատճառէր ու կրկնի վայելելու համար անհամբեր գարնան կ'սպասենք։ Մինչեւ փո՞ւշը, ո՞հ հեռու կը փախչընք անկէ՝ որպէսզի չկծէ, չարիւնէ մեր ձեռքերը, և երբ պարտէվին մէջ պատահար համդիպինք, անմիջապէս արմատախիլ գուրս կը նետենք։ ինչո՞ւ . . .։ Այսպէս է նաև մարդկային կեանքը։ Կուզանք ու կ'երթանք։ Աշխարհ խաբուսիկ երտղի մը պատրանքն է։ Եթէ յաջողինք պատսւարեր անուն մը շնուր, և մեր անբասիր կենցաղով ու բարեվարը ու սարքով համակիրներ ստեղծենք մեր շուրջը, համբաւեալ անունի մը և օրինակելի ու երանաւէտ կեանքի մը անչնչնելի միսիթարութիւնով կը փառաւորուինք, մահէն այլեւս չենք ստակար, որովհետեւ մեր տապանաքարը շատերուն համար օրհնութեան խորտն մը պիտի ըլլայ։ Սակայն երբ բնութեան մեղի պարզեւած յատկութիւններն ու իմացականութիւնը չարաչար

գործածելով՝ զեղիս ու ցոփ կեանքի մը անձնատուր ըլլանք, ո՞չ միայն մարդիկ զզումնքով ու արգահաւատանքով պիտի նային մեղի, այլ գետինն իսկ, մեզ անօգուտ բեռ մը նկատելով, ոտքերնուս տակէն փախչիլ պիտի ուզէ, և մահուլնէ վերջ մեր հոգակոյտը անարգանաց՝ թուքի՛ և նզովքի նշաւակ պիտի դառնայ . . .։

Մեր ապրած կեանքը համոյալի ընելու համար ոչ չինչ կը պակսի սիրելի՛ս, բայց եթէ զայն մոլութեան չափ յառաջ տանելով անձնատուր ըլլանք անոր, ան հաճոյք ըլլալէ կը դագրի այլեւս ու կը գիմէ քայլքայման վիրապը։ Ամեն ինչ իր որոշ չափն ունի — հաճո՞յքն ալ, թախի՛ծն ալ, ուտել խմելն ալ. չափէն՝ պէտք եղածէն աւելին՝ մեր բարսյական ու ֆիզիքական փճացումին կը նպաստէ։

Գիտեմ, այսօրուան ցաւալի վիճակդ, առաջին՝ գուցէ փոքրիկ գաւաթի մը շարունակութիւնն ու ծովածաւալումն է։ Անէծք, հազա՞ր անէծք աննոնց՝ ուրնք սիրոյ և խարեց համար տառջին գաւաթը բըսնի հրամցուցած՝ և հետեւարար եղեռնի մը հիմքը զետեղելու գաւագիրներն եղած են։

Բնութեան և կետնքի մէջ տմեն մեծ բան փոքրէն կը ծնի։ Սա հրգեհը որ կը տեսնեն՝ կայծի մը արդիւնքն է։ Սա ծերուեկն օրօրոցի մը մանուկը եղած է ժամանակաւ։ իսկ այն գաւաթներն ալ զորս յաջորդաբար կուլ կուտան, տանայ երեսդ իսկ խոժուցնելու, այն փոքրիկ գաւաթին կը պարտին իրենց ծագումը։ Այսօր սովորութիւն եղած բան մը վաղը մոլութեան կը փոխաւի։ Երանի՛ թէ քաջութիւնն ունենայիր առաջին պատեհութեամբ բարեկամներու կողմէ հրամցուած փոքրիկ գաւաթին հրաժարելու — և ի՞նչ

բարեկամ, որոնք կեանքիդ խորտակումին պատճառ եւ-
զած են — ու մասուցուած այդ գաւաթի համոյքին
համար չտապալէիր քեզ՝ և քեզի հետ ուրիշներն ալ...:

Գինեմոյութեան գիրկը նետուած, անոր ուղղու-
թիւններուն խաղալիք գարձած մարդոց բարոյական
նկարագիրը, ֆիզիքական կազմ ու վախճանը միշտ
անկում, նուաստացում և քայքայում եղած է: Գինե-
մոյն՝ բագոսի այդ անիծեալ աստուծոյ խնկարկուին՝
ուղեղը չարիք միայն կրնայ խորհիլ և լիրը հաճոյք-
ներ որոնել...: Անոր կեանքը գանդաղօրէն՝ այլ յա-
րատե՝ կը գառնայ հետզհետէ անտանելի, կը ծիւրի՝
կը հալի ու կը մոշի ֆիզիքապէս, կը կործանի բարո-
յապէս՝ ինչպէս ջուրի աղեցութեան ենթարկուած կիրք:

Քանի որ ներկան լքուած և վախճանն աղետալի
է, ի՞նչ պատճառ անիս ուրեմն, բարեկամ, չեռա-
նալու այդ մահանուա ժահրի ապականութիւնէն և պատ-
ուարեր կենցաղի մը հետամուտ չըլլալու: Ո՞ր գինեմոյ
անօթի՝ խեղճ՝ սոզացազ ու թշուառ չէ եղած, ցոյց
տուր ինծի կը խնդրեմ. ինչո՞ւ գուն եւս շարունակես
ըմպել այն թոյնը, մահուան զաղրելի գտաւթէն...:

Արեցութիւնը լշշանու աղբիւրն է յարիշին: Ան մարդո
կը մղէ գողութեան, անբարոյութեան, ոճիրի, տղմո-
թաթաւ տապլուկելու, և վերջապէս ատելու մարդկու-
թիւնն ու կեանքի քաղցրութիւններն և նոյն խոկ ու-
րանալու իր անձը...: Ներկայ է հոն՝ ուր յարիշ մը
կ'երկնուի...: Ան մարդկութեան մեռելարապէն է: Անոր ձի-
րաններուն գերին աշնահար դիսկով միայն կ'աղատի...:

Կուռ գաղափարներդ ու բարձր հասկացողութիւնդ
բոլորսին բթացած չեմ նկատեր: Բարի անցեալէդ ցո-
լացող նշոյլ մ'իսկ բաւական պիտի ըլլայ քեզի հասկը-
ցընելու նամակիս իմաստը և վերլուծելու զայն: Ճիպ

մ'ըրէ, գուրս արտաբերէ այդ բարի կայծը, անոր առ-
նշուլ լոյսով թափանցէ բարեկամիդ խօսքերու իմաս-
տին՝ և ահա հեռի՛, հեռի՛ պիտի փախչիս, պիտի թօ-
թափես բանակալ լուծը. գեռ ուշ չէ, վատահ եմ:

Գացէ այսօր հօրենական հարստութեանդ ապաւի-
նելով անփոյթ կը գտնուէիս կեանքիդ, ապագայիդ և
ընտանիքիդ հանդէպ: Մարդկային բազգը յոզդողդ է
սիրելի՛ս և փոփոխական: Այսօրսուն հարստութեան՝
վաղը յետին ծայր աղքատութիւն, ուրախութեան՝
տրտնութիւն, և ժամփանք կը յաջորդէ: Փ...ն
օրինակ. հետեւաբար պատրաստ գտնուելու է գիմա-
գրատելու ամեն խոչընդունի. և յաղթանակելու անոր,
ապա թէ ոչ կեանքի անակլսնկալ փոթորիկ մը, տերեւի
նման կը տաշուերէն ու կ'զգեանէ մեզ: Բաղդի մէկ ան-
յանդ հարստածէն կրնայ վայրկեանի մը մէջ փամնալ
այն հարստութիւնը՝ որ միակ յայսդ ու յենարանդ ե-
զած է, և կը դատապարտուիս խեղճ ու կրակ կեանքի
մը քաշշուքով սողալ: Մինչ, եթէ հարստութիւնն ալ
փամնայ, խելքն ու իմացականութիւնը, բարձր նկա-
րագիրն ու համբաւեալ անունը կը մնան անխախտ ու
կը նպաստեն մարդուս կրկին բարձր սնալու, կրկին
պանծալու յաջողութիւններու նորանոր շարքերով:
Դրամի ապաւէնդ բարիք մը համարելով՝ փոխանակ
մոխելու՝ ջանա իմաստութիւնով բարելաւմանդ գոր-
ծածել, ու այդ կ'ըլլայ միմլայն խոհականութեամբ և
հաճոյքներէ — քայքայող հաճոյքներ ըսել կ'ուզեմ —
հրաժարելով՝ որոնցմէ մէկն է և Արեցութիւնը, ապա
թէ ոչ գրամը իրը սատահայական միջոց, քեզ համար
գերեզմանի կափարիչներ կը զարբնէ...:

Առանձինն, իրը պարզ անհատ մը, գուցէ կեան-
քիդ ու պատիւիդ նկատմամբ անփոյթ գտնուէիս. բայց

մտածէ որ ունիս կեանքի ընկերուհի մըն ալ, կողակից մը, ոլու երջանկութիւնն ու ժայտը ամենօրեայ բարելաւ կենցաղիդ ծորակէն միայն կրնան արտահսովիլ. մտածէ՝ որ դուն Արեգակն ես խոկ նէ Լուսինը: Նէ իր լոյսին համար քու փազիսպումիդ կը կարօտի . . . :

Դիտեմ թէ որքա՞ն կը սիրես զնէ, բայց միայն սիրելը բաւական չէ, պիտի և սիրուիլ: Ուրախ եմ ըստելու որ օժտուած ես կողակիցով մը՝ որու զարգացումի պաշարը, պարկէշուութիւնն ու ձեռարուեստի հմտութիւնն, միացած հազուագիւտ եթէ չըսեմ եզական գեղեցկութեան մը, իրաւունք կուտան որ նէ՝ որքա՞ն կարելի է երջանիկ ապրի. և ընտանեկան որբազան յարկին տակ անհաճոյ ու պժգացնող արարքներ չփոթորկեն իր խաղաղ միաբը, չաղարտեն իր մաքուր զգացումներն և չարխնեն իր նորազարթ սիրար: Դեռ նորաբողոջ կոկոն մըն է նէ. փոյթ տանելու՝ ինսամելու է՝ որ իր թերթիւները բանայ, և գեղեցկարսոյր ու տունքնող յատկութեամբ ընտանեկան շրջանակը փոխէ որբավայրի մը՝ ուր կնդրուկ և զմուռո կը խնկարկուին: Բայց . . . բայց սիրելիս, սիրոս կ'արիւնի, տչքերս արիւնի շղարշով կը քօղարկուին, երբ կը մտարելու այն որտառուչ ու փղձեցնող վայրկեանները՝ երբ աննման ընկերուհիդ հառաջներուն կ'ունկնդրէի, աղեկեղ արցունքը կը դիտէի, ցափ կեանքիդ տիսուր երանդներուն ու շարժապատկերը կը տնենէի անոր ցող-մտարգիտներով լնդելուզուած բիբերաւն մէջ . . . :

Կնոջմէզ զատ կան նաև երկու սիրատուն հրեշտակներ՝ որոնք միակ մտածումիդ ու երջանիկութեանդ առարկան ըլլալու էին. աւա՞զ, սակայն, հոն ալ հայրաբական պարտականութեան մը նուիրականութիւնը կը որբապղծես, մոռացումի մէջ թողարք զանանք, զբան-

լով սիրոյ, խանդի ու գուրգուրանքի նեկտարը: Այդ յունի վարբով — Արքեցութեալը — ոչ միայն կը վետան քեզ և շուրջիններուդ, այլ աւելի սոսկալին՝ ապագայ սերունդի մը գահին ըլլալու ահաւոր գրաշմարիտի կրես ճակարիդ վրայ: Արքեցութեան գերի եղած հայր մը վատուժ, թուլամորթ, ծոյլ ու ապիկար մարգկային մակաբոյջներ միայն կրնայ արտագրել, և այսօր յիմսանցներու մէջ արգելափակ տառապող և պատեպատ զարմուող ապաւներու ու խելագարներու յիսուն առ հարխւըլ արբեցութեան գերի եղած գահին հայրերու զոհերն են. մեղք չէ, ամօթ չէ, ոճիր չէ . . . : Ոճառագործութենէ տեկի մեծ յանցանք մըն է ուրեմն, ապագայ սերունդի մը ճակարտը սեւով շրջանակել և ժառանգաբար անոնց թողուլ ու կտակել սողացող գոյութեան մը առեկի տուայտանքը:

Գթա՛ կնոջգ, կեանքի ընկերուհիիդ. գթա՛ երկու անմեղ հրեշտակներուդ. գթա՛ ապագայ սերունդի մը, և վերջապէս գթա՛ ամբողջ մարգկութեան, սնար ցեցեցիրը շատ են արդէն, գուն ալ նոր պատուհաններ մի՛ ծնիր . . . : Փախի՛ր, փախի՛ր առանց ետեւդ նայելու, փախիր գաւաթներու մահաբոյր շրթունքէն, անոնց հաւրոյրը յուրայիկան մասնութիւնն է՝ որ ենթական կը բարձրացնէ ամսաւորթեան Գոյզորան . . . : Հեռացի՛ր, կոտրէ գաւաթներու գերեզմանի: Նոր կեանքի մը բարի մարգն եղիր: Զամա օգատակարութեամբ հատուցանել տիկնիքների չուրմ ու օգը, անսահման սէրն ու գորսվը, զարս ջամբած է քեզի՛ ոչ թէ որպէս զի ուտիճ մը ըլլաս, թոյն սփառս բոլորափրդ, կեանքեր ու սբանը խորտակնու՝ այլ անակնկաներով մարգկային կեանքի բարելարման ու յառաջդիմութեան սատարողներէն մին համդիսանաս . . . :

Բնոդունէ կաթոգին սէրո,

Միշտ բարեկամդ՝
* * *

ՄՕՐ ԿԱՐՈՅ

Նույն տառապեալ մօրս . . .

Երբ գիշերի լլուռւթեան մէջ անընդհատ՝
Կը հըսկէիր որորանիս մօտ քընհատ,
Նէննի նէննի՛ օրօրներով քաղցըրիկ՝
Զէի ըզգար քոյ սիրոյ չափ, ա՛խ մայրիկ:
Երբ սիրոյներմ ըստինքներուդ անարատ՝
Քաղցըր հիւթըն ջամբէիր ինձ յորդառատ,
Վայելու միս հրճուանքիս մէջ դեռ մանկիկ՝
Անգէտ էի գուրգուրանքիդ, ա՛խ մայրիկ:
Երբ ձմեռի ցուրտն ու փուքը ալեկոծ
Որոնէր զիս, մատղաշ մարմնիս տալու կոծ,
Ու սեղմէիր ներմ ոըրտիկիդ քո փոքրիկ՝
Դեռ չըզգայի տենգըն սիրոյդ, ա՛խ մայրիկ:
Երբ ջանայիր քայլ տալ սոքին իմ տըկար
Թեւտտարած քեզ վագելու անդադար,
Ու խընդրէիր կարմիր այտէս մի պաչէկ՝
Զէի կարող կըշուել ծով սէրդ, ա՛խ մայրիկ:
Երբ Մորփէի բազուկներուն մէջ խաղաղ
Մըրափէի մայրամուտին անյապաղ,
Ու դուն հակած համրուրէիր իմ թուշիկ՝
Զէի ըզգար սէր համբոյըրդ, ա՛խ մայրիկ:
Երբ մանկական իմ սիրելի պընակէն
Գրը կըդ տուած ցոյց տայիր ինձ այբ ու բէն,

Ու կարէիր նախշուն կրոծկալ գեղեցիկ՝
Զէի ըզգար մեծ գորովզդ, ա՛խ մայրիկ:
Երբ տաճարի սուրբ վէմքարին ծընրադիր՝
Ուխտել տայիր վարել միշտ կեանք անբասիր,
Եւ յար մընալ հաւտատարիմ առ Հայրիկ
Զէի ըզգար ոըրբութիւնդդ, ա՛խ մայրիկ:
Երբ մայրենի խըլրատներուդ ոըրբազան՝
Դէմ վարուէի յանցանքներով այլազան,
ԽԱպտակէիր կարմիր այտերս խընձորիկ՝
Զէի ըզգար բարի տենչըդ, ա՛խ մայրիկ:
Երբ ոըզգաբեր ժանտատեսիլ մահն անգութ՝
Աղեկառուր արտասաւքիդ խիստ անփոյթ,
Յափըշտակէց քո ամուսին մեր հայրիկ,
Զէի ըզգար ոըրբակիդ հըծծիւն, ա՛խ մայրիկ:
Երբ վայելքին տալով վերջման հըրաժեշտ
Ուխտեցիր, ո՛հ, չանցլնել այլ մի կեանք հեշտ,
Եւ արցունքով ոընսուցիր մեզ չորս փոքրիկ՝
Զէի ըզգար հերտութիւնդ, ա՛խ մայրիկ:
Երբ վըշտաբուզին հեծկըլտանացդ աղեկէզ՝
Յաւելուի չարութիւններ ոըրտակէզ,
Ի՞նձ հայցէիր իմաստութիւն և բարիկ՝
Զէի ըզգար վեհութիւնըդ, ա՛խ մայրիկ:
Երբ որ ուսմոն տենչով վատուած տոզսրուած
Բաղձայի տալ տըգիտութեան մի՛ հարուած,
Ու բամնըուիլ թողուլ քեզ և հայրենիկ՝
Դեռ չըզգայի քո մեծ սէրը, ա՛խ մայրիկ:
Երբ հակառակ զորդ խօսքերուդ անդադար՝
Կը պընդէի թէ ես երբէք չեմ զըզչար,
Զէմ կարօանսը քեզ, ո՛չ երբայր քուրուըտիք՝
Զէի ըզգար գեռ քո պէտքըն, ա՛խ մայրիկ:



Երբ իմ ճակատ, այս ու տէեր թըրջեցան՝
Զ'րմ համբոյրիդ արցունքիդ առակ անբաժան,
«Մի մոռնար զիս» ըսիր «տըլառ վարդանիկ»
Չէի ըզգաց յուզումք ու ոէր, ա՛խ մայրիկ:

Երբ Վասիորի գեղածիծաղ տիերին
Ոտք կոխեցի արրշըսանքով անմեկին,
Ի ըմբոշմնեցի օրեր հեշտին երջանիկ
Դիու չըզգացի քս կարօտըն, ա՛խ մայրիկ:

Երբ կըրթութեան տաճարին մէջ պանծալի՝
Համբարեցի տւառմ լիզու լիուլի՝
Ու խայտացի, թըռուըլացի գերթ թըռչնիկ՝
Դիու չըզգացի սէր կարօտըն, ա՛խ մայրիկ:

Եւ սակայն երբ բոլորավին միս մինակ
Թողուցի ես կ. Պօլիսն ու Պարտիզակ,
Ու գաղթեցի հեռո՞ւն, օտար հայրենիկը՝
Այն օրէն իսկ քեզ փնտուեցի, ա՛խ մայրիկ.

Երբ որ յոգնած աշխատանքէս օրական
Հեռո՞ւ հեռո՞ւ ըսփոփանքէդ մայրական,
Կ'առանձնանամ ու կը փակուիմ յիմ խըցիկ՝
Հոն կ'արտասուեմ ջերմ կարօտէդ, ա՛խ մայրիկ:

Երբ կը տեսմեմ մայր մ' և որդի միսախն՝
Ո զագուրուած անուշ սիլով մ'համբուրուին,
Սըիւն սըրտէս, արցունք աչքէս գայ յուշիկ՝
Կը մաշիմ ես քո կարօտէն, ախ մայրիկ:

Երբ հեծեծեմ միշտ ախ ու վախ հառաջներ՝
Ու կ'ըսպասեմ զիրկըդ դառնալ անհամբեր.
Բաւ է այս կեսնք, եկուր ըլլանք մենք մօտիկ՝
Թէ ոչ մեռնիմ ոէր - կարօտէդ, ա՛խ մայրիկ . . . :



4623

3 P


ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ՏԱՌԱՊԱՆՔԻ ԱՇԽԱՐՀԵՆ (Վարժապետը) Գին Ֆր. |

ՇԱՐԺԱՊԱՏԿԵՐ (Կեանիքի ՏԵՍԱՐԱԲՈՒԵՐԵՐԸ) » » |

Մոս ատենէն հրապարակ կ'ելլէ

Հ ՈՎՈՒՈՒՀԻՆ



Յանձնաւարութեան համար դիմել հեղինակին հետեւալ հասցենով. —

Vartan K. Proudian

130, Rue Abdel Moneim, 130

ALEXANDRIE
EGYPTE

3 X

2013

